

## ԵՂԵՇՆԻ ԼՐՈՒԹԻՒՆԸ

### ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻ ԱՐՁԱԿԻՆ ՄԷջ՝

ՅԴՈՒՄ

Ցեսարյաց տողերը կը զրավին կոստան Զարեանի արձակ զրականութեամբ, ու աւելի ճիշտ այն գործերով, որոնք Հայրենիք Ամսագրին մէջ հրատարակուեցան 1926էն մինչեւ 1937: Թիւով հինգ հատ ևն այդ գործերը: Առաջին երեքը լոյս տեսան 1975ին Երկեր վերնագրուած հասորով մը Պէյրութի մէջ՝ «Անցորդը եւ իր ճամբան», «Արեւմուտք», «Բաղաքներ»: Միւս երկուքը՝ «Բանկօօպը եւ Մամութին Ոսկորները» անաւարտ գէպը ու «Երկիրներ եւ Աստուածներ»ը հատորով լոյս չէին տեսած տակաւին երբ այս տողերը կը գրուէին<sup>1</sup>: Մեր աշխատասիրութիւնը մէկ քով կը ձգէ Զարեանի բանաստեղծական գործը, ինչպէս նաև 1943ին լոյս տեսած «Նաւը լերան վրայ» գէպը, ու տակէ ետք հրատարակուած արձակները: 1926էն մինչեւ 1937 լոյս տեսած արձակներուն սահմանափակուելու որոշումը իր բնական բացարութիւնը կը գտնէ ներկայ ուսումնասիրութեան ընթացքին:

Ուսումնասիրութեան առաջին բաժինը՝ զաղափար մը կու տայ Զարեանի մտային եւ ստեղծագործական ընթացքին մասին, ու յետոյ՝

\* Մանօթութիւն Խմբագրութեան. Յարգիի յօյուածագիրէն կ'իմանանք, որ Անրկայ վերլուծական թնոյք կրոյ ուսումնասիրութիւնը կատարուած է շուրջ տաս տարիներ առաջ, բէն ամ իր կարծիքը բացարձակացնալու չէ փոխած Կ. Զարեանի մասին:

Յօյուածագիրը ծանօթ է նաև, որ Զարեանի կենսագրութեան վերաբերեալ բաւարար լոյս պիոռ պրատումներ կատարուեցան վերջին (Հմտ. օրինակ Վ.Ա.ՊԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ, Կ. Զարեանի վերյայտմուրինը, տե՛ս «Բազմավէզ», 1991, թիւ 1-2, էջ 268-280), որոնք կրնան նպաստել աւելի լաւ նամշնալու ուսումնասիրութեան առարկայ գրագւոր:

Ընթերցողը, այս աշխատուրեան մէջ պիտի գտնէ վերլուծական հայեցքի մը գեղեցիկ արտացոլումը, որ յատուկ է Մ. Նշանեանին:

1. Մինչ այդ Բանկօօպը լոյս տեսաւ հասորով, Անթիւաս, 1987ին:

կը փորձէ բացայացել «հեռաւորում»ի գերն ու նշանակութիւնը իր դիրքաւորումներուն ու իր փորձառութեան մէջ: Երկրորդ բաժին մը «Բանակօսպ»ի ձախողութեամբ կը զբաղի, և առկէ կ'անցնի Եղեռնի «լուութեան» Զարեանի գործին մէջ: Հոս կը տեսնուի թէ Զարեանի զլիաւոր փորձառութիւնը այդ տարիներուն՝ «վախճանական փորձառութիւն»ն է: Այս փորձառութիւնը, աւելի ճիշտ բառով մը՝ փորձընկալումը, առանցքը կը կազմէ հոս տպուած բոլոր մասնակի ընթերցումներուն: Տուեալ մը չէ՞ ան, այլ՝ պեղիլիք զաշտ մը: Գրութեանս վերջին բաժինը, հոս՝ զեղչուած, մշակոյթ ու քաղաքակրթութիւն զոյդ յղացքները կը քննէր Զարեանի ու գերման փիլիսոփայ՝ Շփենկլրի մօտ, բացայացելով վախճանական փորձառութեան մէկ նոր ու կարեւոր երեսակը<sup>2</sup>:

## 1

Երբ հոս ու հոն՝ «ապրունաստագէտ» սերկայացուցիչներուն ծննդեան Հարիւրամեակները կը տօնուին, Զարեան կը մայ ստուերի մէջ: Հարցագրուման չ'ենթարկուիր նոյնակս սերունդի մը զոյտիթեան իրողութիւնն ու նշանակութիւնը: Զարեանի ներկայութիւնը 1914ին Վարուժանի եւ Յ. Օշականի կողքին կ'ընդունուի իրբեւ պատմական փաստ, նկատի չ'առնուիր իրբեւ գրական Հարց<sup>3</sup>: Վարուժան, Օշական, Զարեան համաստեղութիւն մը կազմած են, որուն շրջագիծը և ներքին կապակցութիւնները երեւան նկած են կարծ շրջան մը Միհեան Հանդէսի ծիրէն ներս<sup>4</sup>: Համաստեղութեան բեւեռները կարելի է նկատի ունենալ եւ կարդալ մէկը միւսէն անկախ, անկասկած: Բայց իրենց խմբաւորումը պատմական փաստէն անդին երեւոյթ մըն է, որը նէռումանադիզմի պատմագիտական պիտակն ալ անկարող է բացարե-

2. Այդ բաժինը առանձին լոյս տեսաւ կայք՝ տարեկորդ առաջին համարին մէջ, Փարիզ, 1989:
3. Տե՛ս Գ. Գարրիեւեանի Գարուժանին նույիրուած հասորին (Երեւան, 1982) նախավերջին զլուխը, որ կը ձագէի Զարեանի երյթները Վարուժանի եւ «Հեմանոսական» շարժումն դէմ, փոխանակ ասեղծելու Հարցագրութիւն մը, որ բանոր մեր աշքին այդպիսի գէմ մը կարելի գարճուղ հասարակաց գևոնին:
4. Միհեան, Հանդէս Գրականութեան եւ Արուեստի, 1914ի Յունուարին սկսաւ լոյս տեսնել Պոլսոյ մէջ, ու տեսեց մինչև 1914ի Յուլիս ամիսը, ընդամէնը՝ 7 Համար: Առաջին համարը կը պարունակէ Հռչակաւոր Հանդակակ մը, որուն տակ հինգ ստորագրուներու անունները կ'երեւին՝ Աշարոն Տատուրեան, Բարսեղեան, Ցաղոր Քիւֆենան (որ յնոսագլխն պիտի ստորագրէր Յշական), Դանիէլ Վարուժան եւ Կոստան Զարեան: Տե՛ս Միհեան Հանդէսի մասին ընդհանուր բնորոշման փորձի մը Համար՝ «Գրական Կանգնումը» մինրագրուած ուսումնափրութիւնս, Կամ Հանդէսին մէջ, Փարիզ, 1987, ու Ages et usages de la langue arménienne հասորին մէջ, Փարիզ, 1989, ուր Հարցը կը փերարերի աւելի լեզուի եւ արուեստի յարարերութիւններուն:

լու<sup>5</sup>: «Քաշողութեան եւ վանողութեան գաղտնի ուժեր կը գործեն երեք զիմաւոր բեւեռներուն միջեւ, այնպէս ինչպէս պիտի գործէին ելեկտրականացած մասնիկներու միջեւ, ոյժեր որոնք անժիջական կազ մը չունին ուրեմն հոգեբանական համակրութեան կամ հակակրութեան հետ: Գեղագիտական սկզբունքներէն անդին, հոգեբանական երեւոյթներէն անկախ՝ յարակարծական միասնութեան դաշտ մը բացուած է հոս, զոր պարտինք նկատառման առարկայ դարձնել նորոգուած ակնարկով մը:

Եռանկիւնին ծանրութեան չարժական կեղրոնը կը գտնուի մեր կարծիքով՝ Մեհեան հանդէսին մէջ: Բայց քանի որ երեք հեղինակներն ալ պատկանելի գործեր տուած են կամ՝ 1914էն առաջ Վարուժանի պարագային, կամ՝ անկէ եռք Օշականի եւ Զարեանի պարագային, կրնանք նաև այդ գործերուն մէջ մասնել, չմոռնալով որ յետին նպատակն է համաստեղութեան հանգոյցը քակել: Պատկերը որ կը պարզուի մեր առջեւ սերունդի մը պատկերն է: Համաստեղութիւնը անձնաւորութիւններու պարզ գումարումը չէ, այլ պատմական եւ քննազատական մօտեցումին ցարդ անմատչելի ոյժերու հաւասարակշռութեան պահ մը: Պատմութիւնան ենթական հոս՝ սերունդն է, տուեալ համատեղութիւնը: Ներկայ տողերուն ծրագիրն է՝ Կոստան Զարեանի նըշուած էներգ կարգավ այդ գիւտանկիւննէն մեկնելով, սերունդին ընդհանուր պատկերը վերակազմելու ցանկութեամբ, ինչ որ կ'ենթագրէ միաժամանակ նկարագրական եւ վերլուծական կեցուածք մը: Հոս հրամցուածը մենազրութիւն մը չէ ուրեմն: Զարեանի գէմքը վերականցնելու եւ արժեւորելու փորձ մըն ալ չէ: Այդ մէկը տարրեր ծրագիր մը պիտի ըլլար, որուն նախառուեալները ամէն պարագայի՝ չունիմ տրամադրութեանս տակ: Առ այժմ հոս պարզուած ծիրին մէջ՝ Զարեանի գործին քանի մը ցայտուն դիմերուն չուրջ անդրադարձ մը:

\* \* \*

Զարեանի գրական կեանքը կարելի է ըսել թէ Մեհեանի խմբաւորումով կը սկսի: Ատկէ առաջ իր ստորագրութիւնը կրող հայերէն գրութիւն գրեթէ չկայ: Հանդէսին մէջ իր հրատարակած գրութիւնները կ'անդրադառնան արուեստի յզացքին, արդիականութեան, կը չօշափեն

5. Կակնարին Մտեման Թոփշանի կարեւոր ուսումնասիրութեան Մեհեանի շրջանին մասնէ: Ա. Թոփշեան կը գործադրէ գրականութեան պատմութեան մարզին պատկանող ստորագրութիւններ, որոնցմէ կը վրիպի բնականարար համաստեղութեան երեւոյթին ու վաճանական փորձառութեան էութիւնը: Զիս հետաքրքրողը պատմական պահին ընդմէջէ՝ այդ փորձառութեան բացայատումն է: Վախճանականը մեր հարցն է, ինչպէս այդ սերունդինը: Իրնց կողմէ փորձարկուած, ուրեմն՝ շրացայտուած տակաւին:

ապագայապաշտութեան հարցը, կը ստեղծեն Վարուժանի դէմ վէճ մը (Վարուժան առաջին օրերուն իսկ՝ հեռացած էր խմբակէն) ու ընդհանուր առմամբ ծրագրային բնոյթ մը ունին: Զեն հիմնուիր եղածին վրայ, այլ կը ծանուցանեն զայիք գործը: Այս էջերուն մէջ տեղի ունեցած խմբումը ամէն պարագայի՝ պէտք է ուսումնասիրուի ըստ ինքեան: Զարեանի զալափարները արձանագրուած են հոն, բայց առաջին ակնարկով՝ կապը շատ թոյլ է յաջորդ տասնամեակներու ընթացքին տրուած գործին եւ այդտեղ ծանուցուած ու ծրագրուած արուեստին միջնեւ:

Մինչեւ համաշխարհային երկրորդ պատերազմ՝ երեք հատոր հրատարակած է Զարեան: 1921ին՝ Օրերի Պատրի, Պոլիս, 1931ին՝ երեք Երգեր, Փարիզ, 1933ին՝ Տարագոմի Հարավ, Պոսթըն: Երեքն այլ բանաստեղծութիւններ: Զարեան չէ զալարած ինքզինք իրեւ բանաստեղծ նկատելէ ու ներկայացնելէ: Բայց իր գործը ունի ուրիշ երես մը, մեր աչքին շատ աւելի կարեւոր, ու շատ տարրեր առաջինէն, բնոյթով ու ճակատագրով: Հայրենիք ամսագրին մէջ լոյս տեսած արձակներուն մասին է խօսքը<sup>6</sup>: Բոլորը, բացի «Բանկօսպէչն» յուշերէ եւ ճանապարհորդական նօթերէ կազմուած, բնութագրումով մը որ կը մնայ սակայն արտաքին ու կը կարօտի վերանայումի: 1943ին է որ Զարեան Պոսթընի մէջ կը հրատարակէ իր հոչակաւոր վէպը՝ նար լիրան վրայ: Այդ վէպը պիտի վերատպուէր 1963ին, երեւան, յայտնի յապաւումներով եւ փոփոխութիւններով, որոնք ստուեր մը պիտի ձգէին Զարեանի անձին ու գործին վրայ<sup>7</sup>: Զարեանէն լոյս տեսած է վերջին հատոր մըն ալ,

6. «Անցորդը եւ իր համբան»՝ Հայրենիք, Հոկտ. 1926էն մինչեւ Փետր. 1928: «Արեւմուսար» Օգոստոս 1928էն մինչեւ Յունիսար 1929: «Քաղաքները» Յունիս 1930էն մինչեւ Նոյ. 1930: Այս երեք գրքերը խմբուած են 1975ին Անթիմիան լոյս տեսած Երկերուն մէջ: «Երկիրներ եւ աստվածներ», Հայրենիք, Հոկտ. 1935էն մինչեւ Փետրուար 1937, լոյս չէ տեսած Հատորը: Երգու մասի բաժնուած է՝ «Սպանիա» և «Միացեալ Խանանգեր»: «Բանկօսպը և Սամութի սկիզբները» վէպը լոյս կը տեսէ Հայրենիք մէջ նոյ. 1931էն մինչեւ Տեկտ. 1933:
7. Զարեան 1962ին կը գտնայ խորհրդային բաղադրացի, եւ կը «նկրադադիք»: Իր հետո կը տանի ճնապակիներ եւ Սփյուռքի մէջ հրատարակած գործերը: Ունի հայաստանեան պատկան մարմիններու խասումը՝ զանոնք շուտով հրատարակելու, Ամրողական Գործերու ծրագիրով: Մրագիրը չիրագործուիր: 1963ին լոյս կը տեսնէ 1943ի վէպին նոր հրատարակութիւնը: Դժուար է գտնալ, թէ ո՞ր չափով հնա արձանագրուած Հարիւրաւոր փոփոխութիւնները Զարեանի աշխարհահայեացքին շրջափոխութեան վերագրելի են: Ու ո՞ր չափով ստափառական տուրք մըն էին, Հայաստանէն ներս մուտքը վճարելու համար: Պօղոս Մնապեան ամրոց հատոր մը նույնած է այս Հարցին՝ Աւազախրած նաւը վերնագրով, Պէյռութ, 1964: Հան կը զբէ ի միջն այլոց հետեւեալը: «... այս մաքրաջրումը նաւը լիրան վրայ վէպին հարազատութիւնը միայն խցիկի չի գարնել, այլ կասկածելի կը գարնէն Զարեանի արձակ գրամանութեան համարկա՛ ամրողնութիւնը: Ի վերջոյ գրական գործ մը կը կրէ հեղինակին դրումը, հեղինակին համարումը, Համոզումը, գորդորանքը պէտք է ընկերանայ

յետ մահու հրատարակութիւն՝ Գիրք Դիցազմերգութեանց խորագրով, Երուսաղէմի մէջ<sup>8</sup>: Զարեանի գէմքին այսօր որոշ չափով ստուերի մէջ ըլլալու պարագան չի բացատրուիր սակայն միմիայն վերջին տարիներուն առած քայլովը: Զարեանի գրականութեան արտաքին բայց կարեւոր յատկանիշներէն մէկն է՝ անհատապահութիւնը: Հաւանաբար անձին ալ գերակշռող գիծերէն մէկն էր: Այնպէս որ հաղորդ չէ մնացած ան իր հոգեխառնութեան պատճառով՝ զանգուածային շարժումներուն: Ու իր գրականութիւնն ալ յատուկ տեղ մը չէ զանգած հայկանիքի վերջին տասնամեսակներէն ներս:

Բայց աւելի բարդ է կարծեմ՝ իրողութիւնը: Կապուած է համատեղութեան միւս երկու բեւեռներուն հետ Զարեանի յարաքերութեան: Զարեան և Օշական նոյն սերունդին կը պատկանէին: Երկուքին ճակատագիրները զուգահեռաբար ընթացած են տասնամեսակներով, երբեմն այնքան մօտ իրարու, բայց իրենց ընդհանուր գիծերուն մէջ՝ ամրողովին հակամարտ: Յ. Օշական յաճախ առիթը ստեղծած է Զարեանի մասին իր տհաճութիւնը յայտնելու: Եթէ հետեւինք Համապատկիր մէջ ըստածին, մենագրութիւնն մըն ալ զրած է իր մասին, մինչեւ այսօր անյայտ ու անտիպ մնացած<sup>9</sup>: Այլ տեղ՝ կ'ըսէ թէ «փօսիլ ... Կոստան Զարեանի վրայ՝ կը նշանակէ Սփիւռք վերլուծել»<sup>10</sup>, ինչ որ ալ ըսել ուզէ առ այժմ այդ բանաձեւումը: Մինչդեռ Զարեանէն տող մը չկայ ո՛չ միայն Օշականի մասին, այլև Սփիւռքի հայ գրականութեան մասին ընդհանրապէս: Ժիտական փաստ մը չէ անշուշտ այդ պարագան: Ինչ կը վերաբերի Զարեանին՝ փաստ մըն է միայն ինքն իր աշխարհով կանուած ըլլալուն: Ու իր աշխարհը Սփիւռքը չէ՛ր: Սփիւռքի բնակիչ ընդունիլ ինքինը՝ գաղթական ըլլալ էր իր աշքին: Մինչ-

այդ գործին՝ համարում մը, համոզում մը, զուրգութանք մը առաջացնելու համար ընթերցողին մէջ» (անդ, էջ 167): Պահի չուցէի լուսնեամբ անցնիլ Զարեանի կնանքն ու գործը ստուերու այս իրազարձութիւններուն վրայէն: Այն ստուերը որուն մէջ կը զանուի այսօր Զարեան՝ ինքը իր ձեռորդ ստեղծած է, դժբախտաբար: Բայց աւելի բայց զանազան այսօր չեկայական մեթոսներուն նրբութիւններուն կոպառթիւնները, չենք բաժներ Խասկանի մասնաւծ կամականքը:

8. Գիրք Դիցազմերգութեանց, Երուսաղէմ, ապարան Արրոց Յակոբանց, 1978: Հատորին մէջ՝ որին որիէ մազկութիւն չկայ, իրեն յառաջարան կամ վերջարան, բայցարկու: Համար օրինակ՝ Հրատարակութեան պայմաններու ու պարագաները:
9. Տե՛ս Համապատկեր Արքևանահայ Գրականութեան քանի մը անուններ թուելէ յետոյ, Օշական կ'աւելիցնէ: «ասոնցնէշ Զարեան ու Համասանէ ինկած են բաւարար վերլուծման գտած՝ գէմքի մը չնորհն, դպրոցական աշխատութեան մը մէջ, որ ձեռագիր կը գործածուի ժամանգաւորացէն ներս»: «Դպրոցական աշխատութիւն» բաներով՝ Օշական իր ոճին կրատագական սովորութիւններուն համաձայն կ'ուզէ ըսել՝ ուսուցումի պէտքերուն համար պատրաստաւած:
10. Տե՛ս Սփիւռքի եւ իրաւ բանաստեղծութիւնը, Երուսաղէմ, 1946, առաջին ծանօթութեան վերջին տողերը: Օշականի այս մենագրութիւնը վերասպառած է այսօր Համապատկերի շարքին մէջ, հատոր թ., տե՛ս էջ 427:

գեռ ինքը կ'ուզէր ըլլալ ոչ թէ գաղթական, այլ տարագրեալ<sup>11</sup>: Հսկայ տարբերութիւն մը կայ երկուքին միջեւ: Առաջին մօտեցումով՝ գաղթականը կ'ապրի նոր աշխարհի մը մէջ, իր երկիրը ունենալով իր ետին, մինչդեռ տարագրեալը տեւական «անցորդ» մըն է նոր աշխարհէն ներս, ու իր երկիրը ունի իր առջին, ինչ ձեւով ալ ըլլայ: «Ապագայապաշտ» ըլլալու եղանակ մը: Հպարտութեան նշան մը նաեւ, ըստ փիւռքեան նուաստացումներուն չենթարկուելու ձեւ մը: Մնաց որ այդ կեցուածքով՝ Զարեան Սփիւռքէն ալ տարագրեց ինքզինք, այս անգամ՝ կամովին: Իմաստէ, թերեւս՝ գոյութենէ գուրեկ մնացին իրեն համար Սփիւռքի ներկան ու Սփիւռքի գրականութիւնը:

## 2

Զարեան ծնած է 1885ին Կովկասի մէջ: Նախակրթութիւնը Պաքու ստացած է, ու պատանեկան տարիները Փարիզ անցուցած: Համալսարանական կրթութիւն տեսած է Պրիւսէլի մէջ, ուր սկսած է նաև ֆրանսերէն գրել, առնսուազն քանի մը յօլուածներ, որոնց կ'ակնարկէ Միհեանի մէջ 1914ին<sup>12</sup>: Ցետոյ գտնուած է Ժընեվ, եթէ հաւատը քննայենք «Անցորդ»ին մէջ տեղ գտած ինքնակնսագրական նշումներուն: Հոն իր հաւաստումով՝ ուսուերէն գրած է Լենինի մերժին մէջ: Բայց կ'երեւի իտալերէն գրած է նաեւ, քանի որ Պոլիս կը հանէր 1913ին Իտալիոյ մէջ զնահատուած հեղինակ մը ըլլալու քիչ մը ուռուցիկ համբաւով: Այնքան ատեն որ փաստերը չունինք մեր աչքին տակ, արաօնուած ենք այս բոլորը առասպելին բաժինը նկատելու: Կրնան ճիշտ ըլլալ, բայց Զարեանի երուպական կեանքին մասին փաստացի տեղեկութիւններ մինչեւ այսօր կը պակսին: Մեզի համար՝ իր կեանքը կը սկսի Պոլիս իր ժամանումով: Ցատուկ պրատումներ թերեւս լոյս սփոքին 1912էն առաջ իր կեանքին ու գործունէութեան վրայ: Բայց հոս իսկ է ողբերգութիւնը: Զարեան չէ գիտցած իր «առասպելը» այնպիսի ձեւով արժեցնել ու արժեւորել, որ մէկը այդ ուղղութեամբ պրատում-

11. Տե՛ս Խարա իբրահիմ վրայ, Պոսթըն, 1943, էջ 9: «Նախադասութիւնը հնահեւալն է՝ Տարագրութեան, և ոչ թէ գաղթականութեան, այս տարիներում, մեր սիրայ և միաքը մի վայրկեան խակ չի անջատուել մեր երկրից և մեր ժողովրդից»: Գաղթականին և տարագրեամբն միջն տարրերակումը դեռ երկար պիտի գրաղցնէ մեզ յեսազայ էլերուն:
12. Միհեան, թիւ 4, Ապրիլ 1914, էջ 52: «Արուեստին համար» խորագրուած շարքին մէջ, «Թարրոնք» յօլուածին առիթով, Զարեան կը յդէ Պրիւսէլի և Սոսիետէ նուվէլ եւ թիրս հանդէսներուն, ուր գրութիւններ կան իրմէ, մէկը՝ 1910ին, երկրորդը՝ 1913ին: Առանց (եւ Զարեանի թատրական յդացումներուն ընդհանրապէս) նույիրած եմ ուսումնասիրութիւն մը՝ «Կ. Զ.՝ անկարելի թատրոնը», ուե՛ս «Բաղմավէլոյ», 1994, էջ 175-199:

ներ կատարելու մղումը զգար<sup>13</sup>: Եւ այս՝ Հայաստանի թէ Սփիւռքի մէջ: Իր խօսքը, տարագրութենէն տարագրուած, չէ հասած Հայրենիք:

Մինչեւ 1914՝ Զարեան Պոլիս կը մնայ: Ատկէ ետք՝ կը վարէ սատանդական կեանք մը, սկիզբը՝ Խոտլիա, ուրկէ երկու անդամ կը մնեն Կովկաս ու Հայաստան, իրբեւ իտալական թերթի մը թղթակից: 1919էն մինչեւ 1922՝ նորէն Պոլիս է: 1922ին հրաւէր կը ստանայ Հայաստանի մէջ դասաւանդելու (եւրոպական գրականութիւն եւ արուեստ): Կ'ընդունի հրաւէրը եւ Հայաստան կը մնայ երկու տարի: «Անցորդը եւ իր ճամբան» կը ներկայանայ մեզի առաջին հիրբեւ այդ տարիներու օրագրային գեկուցումը: Թանձրացեալ միակ ակնարկութիւնը որ կայ հոն դէափ Հայաստան մեկնումի պայմաններուն վերաբերեալ՝ նորէն Յ. Օշականին կապուած է, ահաւասիկ. «Պոլսից մեկնելու ժամանակ Օշականը ասում էր.՝ Զեմ կարծեր որ հոն մեր գրականութիւնը հասկանան. յամենայն դէպս գնա՞ տես... զրէ՝, կը մտածենք»<sup>14</sup>: Միակն է իր տեսակին մէջ այս նկատողութիւնը, բայց կը թոյլատրէ որ ամբողջ «Անցորդը» կարգանք իրբեւ պատասխան մը Օշականին ուղղուած, ու արդարացումը նաև՝ իր զատումին: Տեղեկութիւնը կ'երեւի «Գրականութիւն» խորագրուած գլուխին մէջ ուր Զարեան կը պատմէ տեսակցութիւն մը Զարենցին հետ, եւ ուր կը խորհրդագծէ բանաստեղծութեան չուրջ, որ «լարախաղացութիւն» է ու կրօնական արարք: Պիտի վերագտոնամ քիչ ետքը այդ կարեւոր էջերուն:

Մինչ այդ՝ պէտք է քիչ մը եւս պատմել, ու վերջացնել այս կենսագրական աղօս նշումները: 1924ին՝ Զարեան Հայաստանը կը ձգէ: Թէ իր կամքո՞վը կը ձգէ որովհետեւ այլեւս չի դիմանար յարուցուած գժուարութիւններուն, կամ թէ պաշտօնապէս զո՞ւրս կը զրուի, ամբողջովին յստակ չէ, բայց կարեւոր ալ չէ: Անցորդը եւ լարախաղացը իր մէջ՝ չէին կրնար հոն մնալ: Արտասահմանի մէջ իր կեցութեան վայրերը թուականներով ճշտելու պարտքը կը ձգեմ կենսագիրին<sup>15</sup>:

13. Վիպական կենսագրութեան եւ թանձրացեալ պատմութեան ձգտող պատմումի մը ասագծը կայ անկասկած Զարեանի օրագրային ու փորձագրական գործին մէջ: Այդ կենսագրութիւնը շարժի պիտի ննթարկէր գրական զէմֆերու եւ գրական շարժումներու ամբողջ աշխարհ մը, Եւրայի մէկ ծայրէն միւրաք: Մէկը, բարախանին իրացեկ եւ ասակ, չափաք է օր մասի ու զրէ այդ կենսագրութիւնը համոզի կերպով, միապահ եւ ոչ թէ կարախանական ձգտումներով, ճեռքին տակ ունենալով բորբոքականները, հայ թէ օսար ազրիւներէ: Վարդան Մատթէոսեան կարեւոր աշխատակրութիւններ տուած է արյէն իսկ այդ ուղղութեամբ:
14. ԶԱՐԵԱՆ, Նրիկը, էջ 132: «Անցորդը եւ իր ճամբան» մէջերելու պարագային՝ պիտի յգուիմ այս հասորին:
15. Ֆրանսա, Ապանիս, Քորֆու (Յունաստան), Միացեալ նահանգներ, առեն մը՝ Լիբանան: Հայակաւոր է Քորփու կղզիի վրայ իր երկարամեայ կեցութիւնը, որովհետեւ հոն ճանցած է Լորդն Տարբլ անգլիացի վիպագիրը ու փորձագիրը: Այս վերջինը իր մասին կը խօսի իր յիշասակներուն մէջ (Prospero's Cell): Յօզուած մըն ալ նուիրած է իրեն (The Triple Exile of Kostan Zarian):

Աստանդական այս կեանքը բաւական բեղուն եղած է, գոնչ սկիզբ-ները: Սփիւռքի մէջ է որ Զարեհան տուած է իր գլխաւոր՝ արձակ գոր-ծերը: Մեր կարծիքով՝ Զարեհանի արձակը (եւ այդ արձակին մէջ՝ 1926էն 1937 շրջանին տպուած գործերը, բացառելով վէպերը) իր մի-ակ իսկական յաջողուածքն է: Կարելի է ըսել որ այս մարդը, իր սը-նուցած բոլոր յաւակնութիւնները մէկ քով դնելով, զբականութիւնն մէջ մտած է 1922էն ետք, իր յուշերով եւ ճանապարհորդական նօթե-րով<sup>16</sup>: Իր ամբողջ հասակովը ամէն պարագայի՝ Սփիւռքին կը պատ-կանի:

Հսի՝ բացառելով վէպերը: Ի հարկէ՝ 1931էն 1933 տպուած «Բան-կօսպ» անհաւասար վէպ մըն է, շատ մօտ իր բնոյթով ու իր սնով՝ Զարեհանի օրագրային ու փորձագրական գործերուն, անոնց վիպական կրկնօրինակը գրեթէ: Վէպը կը կազայ իր երկու «շրջան»ներու միջևն (Հայաստանի մէջ եւ Հայաստանէն գուրս) գպայի անհաւասարակշռութեամբ: Զարեհան փորձած է հսու իր տեսածներն ու իր ապրածները վիպականացած ձեւով վերարտադրել, առանց ժամանակ ձգելու որ-պէսզի մարտողութիւնն եւ հասունացումի բնական հոլովոյթը իր գործը կատարէր: Տնդ մը հսու ստիպուած է նոյնանալու առօր-եայ իրականութիւնն հետ, եւ հոն անշուշտ՝ կը գտարի: Տասը տարի ետք՝ Զարեհան ձեռք պիտի առնէր վերստին հայաստանեան տարիներու հում նիւթը, եւ պիտի տար 1943ի վէպը: Բանկօսպը հում նիւթի վի-ճակին դուրս չէ եղած տակաւին: Բայց Զարեհան կը դադրեցնէ զայն առանց որեւէ բացատրութիւնն: Այս ալ՝ յատկանչական է: Որքան որ զիտիմ՝ իր մասին լուսաբանութիւններ չէ տուած երբեք մամուլին մէջ: Մեծ տարբերութիւններէն մէկն է, որ կը զատորոչ զինքը Յ. Օշակա-նէն: Այս մերջննը բազմամիտ ակնարկութիւններ ունի մամուլին ինչ-պէս իր քննադատական գործին մէջ՝ իր վէպին, իր արուեստին, իր ակնկալութիւններուն մասին, մինչեւ իսկ 500 էջնոց հատոր մը տրա-մադրելով ինքն իր անձին:

Կենսագրական տուեալներէ աւելի՝ ասոնք յիշեցումներ են Հե-ղինակի մը մասին, որուն անունը միայն յաճախ ծանօթ է ընթերցող-ներուն, ու լաւագոյն պարագային՝ նաւը Լիքան վրայ վէպը: Մոսցայ ըսելու որ իր ամբողջ գրական կեանքին ընթացքին՝ Զարեհան արեւե-

16. Ճամբորդական զիմաւոր գործերն են «Անցորդը եւ իր համբան» ու «Երկիրներ և Աստանածներ»: Երկուքին միջնեւ կան «Արեւուաք» և «Բազարներ», որոնք մեծ մասամբ՝ յուշերու վրայ հմտնուած են: Առաջինը կը պատմէ պատանութիւնն ու երիտասարգութիւնը՝ Ֆրանսա, ուր Զարեհան մնացած է իր աշակերտ 1895էն մինչեւ 1901, Պեճիքա, ուր ուսանող եղած է 1904էն մինչեւ 1908, եւ վերջապէս՝ Խոալիա (մօսաւորագէս մինչեւ 1913): Երկրորդը կը պատմէ 1914-1915 տարիները, այսինքն՝ մեկնուամը Պուաէն, Ժամանուամը՝ Պուէկարիա, եւ վերստին՝ Խոալիան:

լահայերէն զրած է<sup>17</sup>, թէեւ լու գիտէ երբ որ հարկ է՝ իր զերակատար-ներու քերնին մէջ բարբառային արեւմտահայերէն մը զնել, ինչպէս Բանկօսպին մէջ, զանոնք ծիծաղելի զարձնելու յայտնի միտումով։ Բայց թէ ո՞ր չափով Զարեանի գործածած լիզուն հաղորդ մնացած է Հայաստանի զրական արեւելահայերէնին հետ, պիտի չկարենամ ըստել։ Ինձի այնպէս կը թուի որ ձևաբանական հանգամանքէն դուրս՝ զրեթէ ամէն ինչ արեւմտահայերէնն կու գայ։

3

1935წნ, Հայրենիք Ամսագիրը կը սկսի տպել Զարեանի վերջին լայնածաւալ արձակը՝ «Երկիրներ և Աստուածներ», որ ձեւով մը՝ «Անցորդ»ին շարունակութիւնն է, քանի որ ճամբորդական նօթիք են հոս ալ, որոնք «անցորդ»ին գրածներն են, Հայաստանը ձգելէն յետոյ։ Զարեան գործին գլուխը՝ կը զգուշացնէ ընթերցողը, ըսելով թէ «այս գիրը լուի ճամբորդական տպաւորութիւնների գիրը չէ։ Աւելի շուտ, միայն այդ չէ»<sup>18</sup>։ Ի՞նչ են ուրեմն «Երկիրներն ու Աստուածները», Զարեանի աչքով դիտուած։ «Նախարան»ին մէջ կը տրուի պատասխանը։ Երթեւեկի միջոցներու բազմապատկռով, կ'ըսէ Զարեան, բոլոր աշխարհամասերը այլիւս մատչելի են ու թափանցելի, «եւ սակայն, ներքին աչքերով դիտուած, աշխարհը այնքան նոր է, այնքան չտես-

17. Սնիհանի մէջ լոյս տեսա յօդուածները արևմատահայերէնսով տպուած են: Ֆրանսերէն կը գրուէին անոնք, ու կը թարգմանուէին Գեղարք Բարսեղանի կողմէ: Վկացութիւնը տուողը Յակով Օշականն է, Համապատկերի Ժ. Հատուրին մէջ, էջ 418: Հատուածը կը խօսի Զարեանի փառասիրութեննէն, ու կ'ըսէ. «Վարուժան չկցան Հանդուրթել ու բաշուցաւ: Գեղարք Բարսեղանը, զրականութեան լուու նսճատակ մը, ասոր սիրոյն սկզբն ակռանքներ ու շարունակեց թարգմանել Զարեանին Փրանսէն գրուած չէիր»: Լեզուի Հարցին անկախ, կ'արժէ կարգադ չարտանակութիւնը, ունենալու Համար Օշականի Համաստ կարծիքը: «Օշական կը հաւատար, թէ այդքան շնորհներ չին կրնար փճանապ այդ յիմար փառասիրութեան բաղինին առջեւ: Ասոնք երեսուն տարի առաջուան ապրումներ են: Անկէ անդին Զարեան քայլեց իր ճամրան, փառով ու տասակով պահաւոր: Կը ցափմ, որ հայ զրականութիւնը իրմէ չէ ժառանգած իր տաղանդին արքանաւոր գործերը»: Երբեւ զուտ անձնական հարցի մը արձարծում, շանէն կանութենին զորիկ պիտի ըլլար այս հատուածը: Բայց անոր նորին, կայ օշականնան ամէնէն ընդգնանուր իդիտսիփայտութիւնը (եթէ բարը արանուու), արտայայտաւած օրինակ քիչ մը անզին, Համապատկեր, Փ. էջ 422: «Ասոնք մը, Երբասպայի մասաւուած տեղեկազիքներուն մէն սովորութիւն կը իշեի անդրանիկ քրիստոնեայ ազգին առասպելը: Այսոր այդ ազգին իմացալաք արժէնիւրը կը շահագործենք: Բայց սուրբներուն մօս այդ աշխատանքին արձագանքները զիս կը ձգեն անտարբեր: Մեր ներքին ճակատին վրայ պատենական իմաստութիւնը պէտք է գտնէ իր Համեսա, բայց լուրջ կշխոր: Համապատկերի այս Հատուրին մէջ Զարեանին նուիրուած չէիր կ'կրկարին էջ 405ին մօտաւորապէս մինչեւ 423, «Հայկական խորհուրդը թիմայի ներսուածուած:

նուած»<sup>19</sup>: Հասարակ կարծիք մը պիտի ըլլար, անկասկած, արտայայտուածը, եթէ գրուած ըլլար եւրոպացի ճամբրոդի մը կողմէ: Բայց կու զայ մէկէ մը որ իր ետին ունի իր ժողովուրդին հասած Աղջտը ու զինքը մերժող երկիր մը: Կու զայ մէկէ մը որ տարագրեալի ու գաղթականի վիճակներուն միշտ կը տասանի: Գիտակցութեան խաչէն գորս ձգուած Աղջտը, անհասանելի երկիրը տեղի կու տան նորատևակ հանդիպումի մը՝ աշխարհին հետ: Աշխարհը յայտնաբերելու համար իր նորութեամբ, իր չտեսնուածութեամբ, հարկ է չընտելանալ անոր, օտարանալ անկէ: Այդ պայմանով միայն կ'երեւին աշխարհի փայլն ու փառքը, աշխարհին աստուածները: Հարկ է աշխարհին հետ օտարութեան հեռաւորումը ստեղծել, եթէ ոչ ամէն ինչ կը դառնայ հաւասար ու անյայ:

Զընտելանալ, օտարանալ: «Հեռաւորում»ի նոյն օրէնքը, փորձառութեան նոյն կառոյցը կը գործին հոս, որոնք ի զօրու են տարագրեալ / գաղթական զոյզին ու զատորչումի արարքին մէջ: Գաղթականը ի հարկէ՝ կրնայ օտար մը ըլլալ իր կեցութեան առաջին տարիներուն, իր լեզուով, իր սովորյթներով ու իր հոգեխառնութեամբ, ու տարիներու ընթացքին հետզհետէ՝ ընտելանալ իր բնակած երկրին, թօթափել օտարութինը իր վրայէն: Տեսանք որ Սիիւռքը Զարեանի աշքին՝ գաղթականներու հաւաքոյթ մըն է այս իմաստով: Մինչդեռ տարագրեալը ուր որ ալ գտնուի՝ կ'աշխատի ընտելացումին դէմ, «հեռաւորում»ին ի խնդիր: Իր սեփական երկրին մէջ իսկ տարագրեալ մըն է այդ ձեւով, ու «Անցորդ»ի ամէն մէկ էջին փաստածը այդ է: Ինչ որ կը նշանակէ, թէ օտարութիւնը տուեալ մը չէ այս պարագային, այլ աշխատանքով ձեռք բերուած վիճակ մը: Գաղթականին հետ բազգաստմամբ՝ Հակադիր դիբրքի վրայ կը գտնուի տարագրեալը, որ «հեռաւորում» ու օտարութիւն կը ստեղծէ անդագար, իրեն եւ ուրիշներուն համար: Հասկնալի է որ օտարութիւնը հոս՝ օտարում չէ: Հասկնալի է նոյնպէս որ «հեռաւորում»ին ստեղծած օտարութինը՝ գաղթականին կողմէ ընդունուած ու թօթափուած օտարութիւնը չէ: Դժուար է թերեւս առաջին մօտեցումով՝ օտարութեան դրական սահմանումը ընդունիլ ու հասկնալ: Զարեան այդպիսի սահմանումի մը փորձը կ'ընէ, երբ կը խօսի «ներքին աչքով դիտելու կարողութեան մասին»:

Ստեղծուած օտարութիւնը այն մէկն է որ կը ծնի գրելէն: Երեւան կը բերէ աշխարհը, հեռաւորումի ու տարագրումի սկզբնական արարքով մը: Գրելը տարագրուիլ է: Այս է պատասխանը զոր կու տայ խորքին մէջ Զարեան Յակոր Օշականին, «Անցորդ»ի վերոյիշեալ հասուածին մէջ: Հարցումը հետեւեալն էր. Հոն՝ Հայաստանի մէջ մեր գրականութիւնը կը հասկնա՞ն արգեօթ: Զարեան, բնականաբար, չի

պատասխաներ այս՝ կամ ո՞չ: Պատասխանը շատ բարդ է, անուղղակի, սարքերակուած ոլորտներով: Զարեան կ'ըսէ նախ թէ Պոլսոյ մէջ՝ «գրականութիւնը շփոթում էին բանաստեղծութեան հետ»<sup>20</sup>: Ո՞վ է շփոթողը: Անշուշտ ի միջի այլոց՝ Օչականը: Ի՞նչ է սակայն գրականութիւնը: «Արտառուչ վէպ(ն է), գեղեցիկ էջը, լեզուի հարատեթիւնը, հայրենարարած շեշտը, քաղաքական ակնարկութիւնը»<sup>21</sup>: Այսինքն՝ ինչ որ կը յուզէ, կը հետաքրքրէ, առօրեայ պայքարներուն հետ կապ ունի, ինչ որ ընկերութեան մը ակնկալութիւններուն կը համապատասխանէ: Եթէ լաւ կը հասկնանք հոս Զարեանին ըսածը՝ բանաստեղծութիւնը ուրիշ է, ընկերութեան մը ակնկալութիւններէն անդին է: Զարեան պէտքը կը զգայ առաջին զատորում մը յառաջացնելու ընդմէջ գրականութեան ու բանաստեղծութեան, գրագէտին ու բանաստեղծին: Առաջինը կը գոհացնէ ժողովուրզը, երկրորդը չի պատկանիր ժողովուրզին, չի պատասխանէր իր անմիջական՝ ընկերային սպասումներուն, սրատուչ վէպերով թէ բաղաքական ակնարկութիւններով: Բանաստեղծը ի հարկէ՝ «այն է ով որ լարուած չուանի վրայ է պարում: Լարախաղացը»<sup>22</sup>: Մերժելով հանգիրձ Օչականի հարցումին եղրերը, Զարեան կը պատասխանէ հոս այդ հարցումին: Պատասխանին առաջին մասը այն է որ իրեն համար կարեւորը գրականութիւնը չէ՝, այլ բանաստեղծութիւնը: Ժողովուրզին անմիջական հոգերուն ու ընկերային ակնկալութիւններուն մասնակցիլը չէ: Զարեան Հայտատան չէ գացած հասկցնելու համար, իր գեղեցիկ էջերով ու հայրենարարած շեշտերով սիրուելու համար: Շատ յօտակ պատասխան: Բայց պատասխանն ունի երկրորդ մաս մը: Էականը բանաստեղծութիւնն է, լարախաղացի գործունէութիւնը, ու լարախաղացը այն մէկն է որ եղր կը հաւաքէ իսկ ժողովուրզը իր շուրջ՝ կ'օտարանայ անկէ, բարձրանալով «լարուած չուան»ին վրայ: Մտեղծուած օտարութիւնը հոս կը տրուի նիցչէական պատկերով մը, Զբաղաշտի առակներէն փոխ առուած: Հայրենի հողին իսկ վրայ՝ լարախաղաց բանաստեղծը տա-

20. Երկեր, էջ 136:

21. Անդ:

22. Անդ:

23. Տե՛ս ՚ՆեՑԶէ, Զբաղաշտ, նախարանին Յորդ հատուածէն մինչև Յորդ հատուած: Զբաղաշտի վարագագետութեան մէջ՝ լարախաղացի կերպարը կարեւոր գեր կը խաղայ, որովհետեւ վասնպին մարդն է ան, վասնպաւոր անցի մը կը կատարէ դէպի դիրմարդկութիւնը: Գրդ հատուածին սկիզբը, Զբաղաշտ կ'ըսէ հետեւնալը. «Մարզը լարմըն է որ կ'երկարի կենդանիին և Գերմարզուն միջին՝ անդունզին վրայ նետուած յար մը: Վասնպաւոր է միւս կողմէն անցնիլ, վասնպաւոր է համբան մնալ, վասնպաւոր է հանայիր ... Մեծութիւնը մարդուս մէջ այն է՝ որ կամուրջ մըն է և ոչ թէ յանդակէտ մը: Ի՞նչ որ կընանք սիրել մարդուս մէջ այն է, որ ան անցի մըն է ու անդունզ մը»: «Կը սիրեմ մարդոց մէջ անսնք որոնք ապրիլ դժուն միայն անհնատանպու համար, վասնպի անդիի կողմը կ'ուղղուին»: Երբ Յորդ հատուածին մէջ՝ լա-

բագրեալ մըն է, տարագրեալ մը հողին, տափարակ գետինէն, «ան-հաւատաւոր» ժողովուրդէն<sup>24</sup>: «Բարձրանալ»ը ա'յդ կը նշանակէ, եւ ոչ թէ ուրիշներէն բարձր ըլլալ: Լարախաղացը վասնգաւոր կեանք մը կը վարէ, տիեզերքը զեկավարող «հաւասարակլութիւններու» ի խնդիր: Բնափայրի թէ գաղթափայրի մէջ՝ իր քայլն է «հաւատաւորի վասնգաւոր անցք» անդունդի եղբին»<sup>25</sup>: Բնափայրին մէջ ըլլալը բան չի փոխէր իր էութենէն, եթէ իր էութիւնը այդ վտանգաւոր «անցք»ն է մինակութեան մէջ: Ու «մինակլ լինելը սրբէ սուրբ գնալն է»<sup>26</sup>, ուրէէ կը հետեւցուի նաեւ տիեզերքին «պատարագ մատուցող» լարախաղացին «կրօնական» հանգամանցը<sup>27</sup>: Սուրբէ սուրբ երթալ, ի խնդիր երկրի աստուածներուն, այդ պիտի ընէ նաեւ «Երկիրներ եւ Աստուածներ» գործին ճամբարով, փորձելով «չտեսնուած»ը տեսնել, օտարացում մը յառաջացնել անվերջ, որպէսզի աշխարհը դառնայ տեսանելի, ինչպէս թէ «առաջին անգամ» ըլլար<sup>28</sup>:

Հասկնակով թէ իր ըսածը բուն հարցումին պատասխանը չէ, Զարեան կը բերէ նաեւ այլ տեսակի պատասխաններ: օրինակ՝ «կուսակցական հրամանով սիրահարներ չեն ստեղծուում»<sup>29</sup>, կամ եւրոպացի բանաստեղծներու մասին խօսելէ յետոյ՝ «իսկ այստեղ»: Դեռ Կովկասահայեր կան»<sup>30</sup>: Երկու պարագաներուն ալ՝ երկրորդական պատասխաններ են Օչականի զրած հարցումին, թէ պիտի հասկցուին կամ ո՛չ: Կուսակցական դերակշռութիւն, հրամանով ստեղծուած դրականութիւն, մտայնութիւններու յետամսացութիւն, ասոնք երկրորդական երեւոյթներ են: Խնդրոյ առարկայ չեն դարձներ օտարացումի հրամայականը, հեռաւորումի օրէնքներէն «տիեզերական» օրէնքներուն ի խնդիր, եւ վերջապէս՝ սրբութեան կամ սրբազնութեան փնտասուրը:

\* \* \*

Օտարացում, աշխարհային ճանրութիւններէ ձերբաղասում, սըրբութեան հետապնդում, մինակութիւն՝ այս բոլորը հրամայականներ

րախաղացը վար կիշնայ ու մենելու վրայ է, Զրադաշտին վերջին խօսքերն են՝ «Վտանգը արհեստ զարծուցած էիր զուն քեզի, արհամարհելի բան չկայ ատոր մէջ: Հիմա արհեստ մահուան պատճառ կ'ըլլայ, ահա՝ թէ ինչու ձեռքովս պիտի թաղեալ քեզ»:

24. Երկիր, էջ 137:

25. Երկիր, էջ 136:

26. Երկիր, էջ 137:

27. Անդ:

28. Հայրենիք, Հոկտ. 1935, էջ 1:

29. Երկիր, էջ 146:

30. Երկիր, էջ 138:

չեն «գրականութեան» պարագային եւ «գրագէտ»ին համար, այլ միայն «բանաստեղծութեան»: Երկուքին միջև զատորոշում մը առաջադրելով է որ Զարեան կը յաջողի իր բուն պատասխանը բանաձեւել, եւ ազատի այդ ձեւով Պոլտոյ նայուածքէն իր վրայ, ու ասացին Հերթին՝ Օշականի կասկածանքէն: Գրելը արագրուիլ է, մինչեւ իսկ բնավայրին մէջ, սեփական հողին վրայ:

Բայց եւանկին համաստեղութենէն չէ ազատած տակաւին Զարեան այս պատասխանով: Առաջին զատորոշումէն եաք, գրականութեան ու բանաստեղծութեան միջև, պէտքը կը զգայ երկրորդ զատորոշում մը յառաջացնելու, այս անզամ՝ բանաստեղծութեան ծիրին մէջ իսկ: Առաջին շարժումը կ'ուղղուէր Օշականին զէմ, երկրորդը կ'ուղղուի Վարուժանին: Աշաւասիկ հասուածք.

«Ու մինչդեռ նա (լարախաղացը) օդին մէջ վերակոչում է իր սրբի անունները եւ հրեշտակների թեւերը բռնած, ի՛ր հոյակապ ձեւով պատարագ մատուցում տիեզերքին՝ վարը, մի ուրիշը, վայրենի կինդանիի մաշկեակ հազար, դէմքի վրայ այծի մօրուքով զիմակ զրած, չար հոգիներին, նախանձով աչք տուողներին, անհաւատալորներին, վա՛ի է ազգում, ոժոխրից իշած էակի մը նման: Մեզ մօտ պահանջում են որ բանաստեղծը վայրենի կինդանիի մաշկեակ հազար հազդիք: Արդ՝ բանաստեղծը լարախաղացն է»<sup>31</sup>:

Աշաւասիկ երկրորդ շփոթութիւն մը, հետեւաբար՝ երկրորդ զատորոշում մը յառաջացնելու պահանջը: Պոլտոյ մէջ՝ կը շփաթէին ոչ միայն զրականութիւնը բանաստեղծութեան հետ, այլև լարախաղացին իսկական բանաստեղծութիւնը՝ այծնմարդու բանաստեղծութեան հետ: Որո՞նք կրնայ ուզգուիլ ակնարկութիւնը, եթէ ոչ հեթանոսական բանաստեղծին եւ հեթանոսական շարժումին: Ճիշտ է որ հոս ալ՝ պատկերը նիցչական աղբիւրէն կը բխի, ու այծնմարդուն դիմակը կու գայ ուզգակի նիցչէի Ողբերգութեան Ծնունդը գործէն: Նոյնակս քանի մը պարբերութիւն անդին՝ Զարեան մէջերումներ կ'ընէ, որոնք կրնան միայն այդ հասուրէն սերիլ: Աշաւասիկ այս տողերն ալ.

«Յեսոյ արուեստագէտը պիտի մտահայէ պարապը կամ ամենայն բանի ոչ գոյութիւնը, որովհետեւ «անզոյութեան զաղափարի բոցի միջոցավ, ասուած է, միանզամ ընդ միշտ ոչնչանում են ևսի զիտակցութեան հինգ աղքակները...»: Այն ժամանակ միայն տառածութիւնը նրան կը ներկայանայ «արտացոլումի պէս» կամ «ինչպէս երազում»՝ եւ «այդ լուսաւոր պատկերը օրինակ կը ծառայէ արուեստագէտին»:<sup>32</sup>:

31. Երկեր, էջ 137:

32. Երկեր, էջ 138: Տե՛ս Ողբերգութեան Ծնունդը գործին մէջ՝ 2-րդ գլուխին սկիզբը. «արուեստագէտը» երազի պաղպաննան աղքեցութեան ներքեւ, իր իսկ գիճակը՝

Կրկնակի կեցուածք մը կայ հոս, որ կ'օգտուի նիշչական զրոյթներէն արուեստի մասին, կամ կ'օգտագործէ զանոնք: Օգտուելուն եւ օգտագործելուն միջեւ ընտրութիւնը մեկնաբանութեան հարց է, որը կը ձգեմ ընթերցողին: Այդ կրկնակի կեցուածքին առաջին երեսակը դարձած է դէպի «զբականութիւն»ը - և ուղղուած է անոր դէմ: Արուեստագիտ-բանաստեղծը այն մէկն է - նիշչական եղբարանութեամբ - որ կը լուծէ անհատականութեան սահմանները, ու կը նոյնանայ Համայնքին հետ<sup>33</sup>: Ինչ որ սակայն իր էութեան դիոնիսիան կողմէն է: Այս ժութ, անկարգապահ, սարսափազգու ու խորտակիչ երեսին կամ սկզբունքին կողքին, զոր Յոյները կը վերապրէին Դիոնիսոս աստուածին, արուեստը ունի նաև կազմաւորիչ երկրորդ սկզբունք մը, լոյս ու ձեւ տուող, Ապողոնին վերապրուած: Նիշչէ արուեստի զարգացումը կը մատծէ, ու կը նկարագրէ, իրրիւ ապողոննեան եւ դիոնիսիան սկզբունքներուն եւ մզումներուն միջեւ տեւական ու Հակայ պայքար մը<sup>34</sup>: Այդ մզումներուն բնական կամ բնախօսական կերպերն են՝ «երազ»ը և «արբշուանք»ը<sup>35</sup>: Ապողոնը կերպաւորման

աշխարհի կորիգային խորքին հետ իր միութիւնը, յայտնուած կը տեսնէ երազի նմանական պատկերով մը: Երազը ինչպէս արուեստը «արտացորում» են, նիշչական բառով՝ «երեսոյի» կամ «մրեւութականութիւն» (զերմաներէն) Schein, ու Ապողոն երեւութականութեան աստուած է: Բայց զիսակցութեան կորուստը կը յուրի նիշչէն եկած երկու տարբեր զրոյթներու: Մէկը բնադանացական բոյթ ունի, ու կը վերսրբք անհատականութեան կորուստն, ծովընչառուրի իմաստով, կամքի կորիգային սկզբունքին հետ նոյնացումով՝ երկրորդը ունի պատական բոյթ, ու կը վերաբեր հմայախօսութեան ու Համագիտութեան Հաւաքական հոգեբանութեան պատկանող երեւութներուն, որուք նկարագրուած են նիշչէն մօս որպէս սկզբանական փորձառութիւն: Այդ փորձառութեան կը յանձնուին բակոսնեան շրախումբեր և դիոնիսիան խանդակաբները: Նկարագրուած այս պարապային՝ ողբերգակ արուեստագիտին սկզբանական վիճակն է: Տե՛ս մասնաւորապէս նիշչի զիրքին ծրդ զլուխը: Առաջին տարը զլուխներու թարգմանութիւնը տուած եմ նաև Հանդէսի 3-4 համարին մէջ:

33. «Համայնքը կը թարգմանէ նիշչէն Einsը կամ Uteinsը: «Համայնքը Խորապի բառն է: Խորան կը գործածէ նաև «Հանրէտիթիւն», «Հանրէանալց»: Համայնքին հնա նոյնացումին համար, նիշչէ կ'ըսէ՝ einswerden, որուն համար ունինք խորապական «համայնիթը», ինչպէս նաև՝ «Համայնքէն իւրացուիք»: Տե՛ս նիշչէն Ողբերգութեան Մնումնը զորքին մեր թարգմանութեան ևարք զրուած «Բառարանը»:
34. Ողբերգութեան Մնումնը, զլուխ Ա., «Ապողոնին յդուելով է որ կը զիսակցինք յունական աշխարհին մէջ դրյացող հանուր Հակալուրութեան մը...: Երկու մդումներ... զուզահնուարար կ'ընթանան, յաճախ բացայայտ երկարուումով, զիրքը զրդումով մշտանորոգ ու հնողչնեաէ աւելի ոյժեղ ծնունդներու ի խոնդիք, այդ ծընունդներուն մէջ իրենց Հակալորութեան պայքարը յանդացնելու համար: «Արուեստ» բառը, երկու մդումներուն հասարակց, առ երկույթ միայն կը կամքէն այդ Հակալորութիւնը...»: Տե՛ս ԿԱՄ 3-4, էջ 259: Հոս ինչպէս յանդրդ մէջերուումներուն մէջ՝ թարգմանութիւնը չի հնուիք ամրողնովին ԿԱՄի մէջ առաջարկուածին:
35. Նիշչէն իշեան զրքին ամրողչ առաջին զլուխը այդ բնախօսական կերպերուն մասին կը խօսի՝ «իրբեւ զիսարուեստական բաննուած այխարհներ»:

ոյժերու աստուածութիւնն է, «լոյսի աստուածութիւնը (որ) կը տիրապեսէ նաեւ երեւակայական ներաշխարհին գեղեցիկ երեւութականութեան վրայ՝<sup>36</sup>, հետեւաբար՝ կերպարուեստի աստուածը։ Մինչդեռ Դիոնիսոս անկերպար արուեստներուն աստուածն է, որուն «գիւթանքով»՝ «ամէն մարդ իր նմանին հետ ո՞չ միայն նոյնացած կը զգայ ինքինք, հաշտեցեալ, միախառնուած, այլև կը զգայ ինքինք համայնացած . . .»<sup>37</sup>։ Ապողոն նիցչի կողմէ կը կոչուի «der scheinende Gott»<sup>38</sup>, ինչ որ կը նշանակի «ճառագայթափայլ աստուածը», բայց նաեւ «երեւոյթ»ին կամ «երեւութականութեան» աստուածը, երազի երեւոյթին համապատասխան։ Գերմաներէն այս «Schein» բառն է, որ Զարեանին մօտ կը վերերի, երբ կ'ըսէ «արտացոլումի պէս», որով կը թարգմանէ Հաւանաբար «Schein»ի ֆրանսերէն թարգմանութիւնը՝ *apparence*։ Բայց միեւնոյն ատեն՝ կը տեսնենք որ ներկայացող աստուածութեան մասին ինչ որ կ'ըսուի Զարեանի կողմէ՝ Ապողոնին կը վերպերի։ Արտացոլումի երեւութականութիւնը, երազին հետ կապակցութիւնը, լուսաւոր պատկերը՝ բոլորն ալ ապողոնեան յատկանիշներ են։ Եթէ լաւ կը հասկնանք Զարեանի մէջբերուած հինգ տողերը, եւ մանաւանդ՝ «այն ժամանակ միայն աստուածութիւնը նրան կը ներկայանայ . . .» Հաստուածը, արբշանքի, ինքնակորուսումի կամ զիտակցութեան ոչնչացումի պահուն՝ Ապողոնը կը ներկայանայ արուեստագէտին «արտացոլումի պէս»։ Մինչդեռ նիցչի մօտ միակ աստուածը որ կը ներկայանայ իսկապէս, որ կը յայտնակերպուի Դիոնիսոսն է։ Ապողոնի մասին կ'ըսուի «der scheinende Gott», բայց Դիոնիսոսի մասին՝ «der erscheinende Gott»<sup>39</sup>։ Երկուքին միշեւ կայ հսկայ տարբերութիւն մը, հսկառակ բառերու կամ արմատներու մօտիկութեան, ու նիցչին կողմէ ուզուած բառախաղին։ Դիոնիսոս «յայտնակերպուող աստուած»ն է։ Իր յայտնակերպումը հսկառական բնոյթ ունի, խումբ մը արբշիու ու խելազարուած մարդոց «Հմայափոխութեան» հետեւանքով, որ կը պատահի «քակբոսեան խանդակաթներ»ու շքախումբին մէջ։ Այս երեւոյթն է որ կը կաղմէ յունական ողբերգական թարբերգութեան սկզբնաւորութիւնը։ «Հմայափոխութիւնը որեւէ տուամական արուեստի նախաղըեալն է։ Այդ հմայափոխութեամբ՝ զիտիսեան խանդակաթը ինքընք կը տեսնէ իրեւե այծամարդ, եւ իրեւե այծամարդ է նաեւ որ կը տեսնէ աստուածը»<sup>40</sup>։

36. Ողբերգութեան Ծնունդը, զլուի 1, 4րդ պարբերութիւն։ ԿԱՄ 3-4, էջ 261։

37. Նոյն, զլուի Ա., մերժին պարբերութիւն։ ԿԱՄ 3-4, էջ 263։

38. Նոյն, զլուի Ա., 4րդ պարբերութիւն։

39. Նոյն, զլուի Փ., առաջին պարբերութիւն։ ԿԱՄ 3-4, էջ 304։

40. Նոյն, զլուի Հ.-, 5րդ պարբերութիւն։ ԿԱՄ 3-4, էջ 294։ «Հմայափոխութիւնը կը հմապատասխանէ գերմաներէն» *Verausberungsfür*։ Բայց անզամ մը եւս՝ փոխ կ'առնեմ ինպարայի ներաշխարհէն։ Անշուշտ այս հանգիպումը ինպարայի եւ նիցչի միշեւ պատահական չէ բնաւ։ Առիթը կ'ունենամ բացայայտելու երկուքին մօտիկութիւնը։

Ասկէ Զարեան պահած է «վայրենի կենդանիի մաշկեակ հազած, զէմքի վրայ այծի մօրտւքով զիմակ զրած» կերպարը: Նիցչէի մօտ՝ Բակոսունան տօներու շբախումբէն կը ծնի ողբերգական զասի՝ քրոսի սկլզր-նական վիճակը: Հմայափոխութեան, հմայախարութեան եւ հաւաքա-կան ինքնակերպուսումի եղանակաւորումով՝ զասին անդամները կը տեսնեն յայտնակերպուող աստուածը իրեւ այծամարդ: Զարեան լաւ տեղեակ էր այս հաւաքական երևոյթին, քանի որ 1914ին կը զրէ, յունական աշխարհը նկարագրելով, ինչաէս որ ան կը ներկայանար ողբերգական թատրոնի ծննդեան վաղրդայնին. «Անձնաւորուած ճա-կասագիրը կը թեւարկէր զոհաբերութեանց բագինին վրայ եւ զասիը կը շրջէին անոր առջեւ, մտանով եւ լի՝ առայտանքներով»<sup>41</sup>:

Մնաց որ Դիոնիսոս կը յայտնակերպուի, կերպ ու կերպարանք կը ստանայ: Ինքն իրմով չի կրնար այդ կերպն ու կերպարանքը զգենուլ: Այդուղի է ապողոնեան սկզբունքի միջամտութիւնը: Ահաւասիկ նից-չէի բառերը. «(գիոնիսեան խանդակաթը) կերպարանափոխուած ըլլա-լով»<sup>42</sup> ինքն իրմէ գուրս նոր տեսիլքի մը հանդիսատեսը կ'ըլլայ, իրը ապողոնեան կատարեագործումը իր վիճակին<sup>43</sup>: Եւ աւելի անդին՝ Դիոնիսոսի յայտնութեան մասին նիցչէ կ'ըսէ. «... որոշակիութեամբ ու յստակութեամբ յայտնակերպուիլը սակայն՝ կը կատարուի առհա-սարակ երազներու մեկնարան Ապողոնի աղեցցութեամբ, քանի որ Ապողոնը զասին գիոնիսեան վիճակը իր իսկ աչքին կը մեկնարանէ այդ նմանողական յայտնակերպութեան ընդմէջն»<sup>44</sup>: «Նմանողական» բառով թարգմանեցի Հռոց գերմաներէն՝ gleichnisartig բառը: Gleichnis կը նշանակէ «խորհրդապատկեր»: Նոյն առումով՝ Ինտրա կը զործա-ծէր «իրապատկեր»: Իրապատկերը կը պատկերաւորէ՝ ի հարկէ՝ ինչ որ որեւէ պատկերացումէ անդին չ՝ Ինտրայի Անկղութիւնը, «սկզբնա-կան Հայմայն»ը, հոս՝ զիոնիսեան վիճակը: Խորհրդապատկերը կամ իրապատկերը այս իմաստով՝ «անպատկերելի»ին պատկերն է<sup>45</sup>: Ան-պատկերելիչն, անեղորութենչն, զիոնիսեան վիճակչն՝ նմանողական պատկերներ միայն տրամադրելի են: Նմանողական պատկերը ապո-ղոնեան երեւութեականութիւնն է, իրեւ այդ անհրաժեշտ, որպէսզի զիոնիսեան վիճակը տեսիլքի վերածուի, ու Դիոնիսոսը կերպարանք ստանալով՝ յայտնակերպուի: Նոյն բանը կ'ըսէ նիցչէ զիրքին երկրորդ զլութին մէջ արգէն իսկ. «... զիոնիսեան զգիսանքին ու միտիքական

41. Միհեան, թիւ 4, Ապրիլ 1914, էջ 50: Կը տեսնուի որ Զարեան «դաս» բառը կը զոր-ծածէ թարգմանելու համար գերմաներէն Chortը (ֆրանսերէն՝ chœur):

42. Դարձած՝ այծամարդ:

43. Ողբերգութեան Մնումնը, զրուի 8, 5րդ պարբերութիւն: ԿԱՄ 3-4, էջ 294:

44. Նոյն, զրուի Ժ., առաջին պարբերութիւն: ԿԱՄ 3-4, էջ 304:

45. ՏԼՌ Նահեւ Ինտրա, Ներաշխարհ, Պէյրութ, հովան, 1955, էջ 97, «իրապատկեր» բառին բացարձութեան համար:

ինքնակրուտումին անձնատուր՝ (արուեստագիտը) կը տապալի մեկուսացած, խանդակաթ զասերէն անզին, և այդտեղ՝ երազի ապողունեան ազդեցութեան ներքեւ՝ իր իսկ վիճակը, այսինքն աշխարհի կորիզային խորքին հետ իր միութիւնը, յայտնուած կը տեսնէ երազի նմանողական պատկերով<sup>46</sup>: Յայտնուողը, ներկայացողը բոլոր պարագաներուն՝ Դիոնիսոսն է, կերպարանք ստացողը՝ դիօնիսեան վիճակն է:

Այս յիշեցումները ցոյց կու տան, թէ ինչպէ՞ս Զարեան կ'իրացնէ ու կը կերպափոխէ նիցչէական գաղափարները գեղագիտական երեւոյթին ու Ողբերգութեան ծնունդին մասին: Զուռ նիցչէական լեզու մըն է իր գործածածը, բայց կը գործածէ զայն իր կողմէ սահմանուած նպատակադրումով մը: Իր նպատակադրումը հեթանոսական այծեմարդը ջնջել է բանաստեղծութեան ծիրէն, ու պահել հոն միայն «գուսաւոր պատկեր»ը, ապողոննան փայլը: Ու քանի որ նիցչէական խոսքին նպատակադրումը չքափոխուած է, կապ մը չենք կրնար հետեւցնել գիտակցութեան ոչնչացումին եւ «արտացոլումի պէս» ներկայացող աստուածութեան միջեւ: Փորձեցի վերստեղծել հոս գաղափարային համագիրը: Ու ներկայ վերլուծումով՝ տեսած եղանք թէ Զարեան հոգի ի բոխն՝ կ'ուզէ հետո պահել իրմէ եւ բանաստեղծութեան իր յղացումէն՝ դիոնիսեան հեթանոսութիւնը: Կը կրկնէ այս ձեւով, շատ աւելի նրբամիտ կերպով, Մեհեանի իր յարձակումները Վարուժանի հեթանոսական բանաստեղծութեան դէմ:

Վերլուծումը ցոյց տուաւ, թէ ինչպէս Զարեան բարախազացին լուսաւոր պատկերը կը Հակազդէ վայրենի կենդանիի մաշկեակ հազած կերպարին, թէ ինչպէս դիոնիսեան վիճակէն կը պահէ նուազազոյնը, գուրս ձգելով հաւաքալան հմայափնտութեան հեթանոսական երեւոյթը: Զարեանական նպատակադրումին նկարագրութիւնը չընձեռեց սակայն բանաստեղծութեան ծիրին մէջ յառաջացուած գատորոշումին նշանակութիւնը: Ինչո՞ւ հեթանոսական երեւոյթին դէմ այս յարձակումը: Եռանկիւն համաստեղութեան մէջ գործօն ոյժերու պեղումը կը պահանջէ որ այդ ինչո՞ւն մնայ առ այժմ իբրև հարցում եւ հարցադրութիւն:

## 4

Զարեան ուրեմն կը ճամբորդէ: Էականը այն է որ կը գրէ ճամբորդելով, կամ կը ճամբորդէ գրելով: Այս իրողութիւնը կ'արժէ իր արձակին համար միայն, եւ ո՞չ՝ իր բանաստեղծութեան: Առաջին պատկառելի գործը՝ «Անցորդ»ը ընթերցողը եւ փոխադրէ Պոլիսէն Հա-

46. Ողբերգութեան Մնունդը, զլուխ Բ., առաջին պարբերութիւն: ԿԱՄ 3-4, էջ 264:

յաստան: Երկրորդը՝ «Բանկօօպ»ը Հայաստանէն կը փոխազրէ զի՞նք Եւրոպա, նախ Ֆրանսա եւ յետոյ՝ իտալիա: Երրորդը՝ «Երկիրներ եւ Աստուածներ»՝ Եւրոպայէն (Սպանիա) դէպի Միացեալ Նահանգներ: Ճամբորդելը սորվելու ձեւ մըն է: Սորվողը ամէն երկիր եւ այդ երկրին մէջ անցուցած ամէն մէկ պահը կը դիմէ իրրեւ «խորհուրդ», «նրա խորհուրդը իմ սեփական խորհուրդին անբաժանելի մասը համարելով»<sup>47</sup>: Սորվիլ աշխարհէն, աշխարհի քաղաքներէն, իւրացնել անոնց ոգին, վերիւրացնել այդ ձեւով սեփական խորհուրդին մէկ անթեղուած մասը, զրել այդ իւրացումին ի խնդիր: Եւ անցնիլ: Ճամբան «որոնումների ճամբայ» է<sup>48</sup>: Այդ ճամբուն վրայ՝ գրողը կը ստեղծէ իր անձը, վերստեղծելով իր տեսածները: Ինչ որ անշուշտ պիտի չկարենար ընել, եթէ մնացած ըլլար «Հայ իրականութեան» մէջ: Օտարացումի օրէնքն է միշտ: Գաղթական ըլլալ, Սփիւրքին մաս չկազմել, քանի որ այդ՝ ընտելացումի բազմադիմի հոլովոյթի մը մէջ մտնել պիտի նշանակէր: Մնալ տարագրեալ, որոնումներու ճամբուն վրայ: Արտաշմարհային իւրացումը ու ներաշնարհային վերիւրացումը կը պահանջնեն ու կ'ենթազրին հնուարում մը: Բնավայրը ճամբայ չէ: Կրնայ միայն մենակէտ կամ յանզակէտ ըլլալ: Բայց հոս Զարեանին տուած պատճառները փէշ մը ուրիշ են: Ինչո՞ւ իր որոնումը չէր կրնար յանզեցնել ինքը, «Հայ իրականութեան» մէջ մնալով: Որովհետեւ իր փնտուածը «մտածման ակօսումներ» են, որոնց մէջ ինքն այ պիտի թրծուի, պիտի շաղուի, «խորհրդածութիւնների գիրքեր» գրելով: «Եւ ո՞ւր էր որ հայ իրականութեան մէջ լինէն խոր եւ ինքնուրոյն մտածման ակօսումներ, որոնց մասին մարդ կարենար արտայալուիլ...»<sup>49</sup>:

Ինչո՞ւ այդպէս է: Որովհետեւ մենք՝ Հայերս «աչքի առջև ենք ունեցել պատճութեան քաղաքական եւ այդպէս անոււանուած կուլտուրական բնոյթը»<sup>50</sup>: Կարեւոր է, քանի որ առաջին անգամ ըլլալով կը յայտնուի պատճափիլիսոփայական եզր մը՝ պատճական կուլտուրական» բնոյթը:

Բացարեկէ առաջ Զարեանին ըսածը, կ'ուզեմ բանալ փակագիծ մը, մեթուարանական հակիրճ ճշուում մը կատարելու համար: Կարեւորը ըսուածին ճշմարտութիւնը չէ, այսինքն՝ պատճական իրողութեան հետ անոր համանմանութիւնը: Այդ չի նշանակէր որ պատճա-

47. Հայրենիք, Հոկտ. 1935, էջ 3:

48. Անդ. «... Այցելած երկիրներու զգայնութեան մակերեսով միայն չեմ դիտած, այլ ոգու եւ մտածումի նըրմ եւ գործոն համարանքով: ... Ոչ իրեւ պատճական այցելու, այլ խորապէս շնչարդուուած եւ որոնումների ճամբիս վճռական եղանակով միացութիւններից չվախենալով»:

49. Անդ:

50. Անդ, Երկրորդ պիշտակ:

փիլիսոփայական դրոյթի մը ճշմարտացիութիւնը երկրորդական է: Բայց մեթոսարանական պարտականութիւնը մը նախ եւ առաջ՝ հետեւիլ գրուածքին ներքին կապակցութեան, վերակազմել անոր ներքին տրամաբանութիւնը: Ամէն հեղինակ զանազան տեղերէ փոխ կ'առնէ եղրեր, զաղափարներ, մէկ բանով՝ անմիատարր լեզու մը, որ կարելի կը զարձնէ իրականութեան հետ իր վերաբերումը: Այդ անմիատարր բաղադրիչներով է որ հեղինակ մը կը փորձէ իր ճամբան բանալ աշխարհի երեսին, հետզհետէ ընդլայնող ցանց մը նետելով անոր վրայ: Այդ ցանցը գրեթէ երբեք զուտ մտածողական կամ զուտ զրական չի կրնար ըլլալ: Այդպիսի զուութիւնը մը ինքնին՝ անիմաստ է: Ու Զարեանի արձակ գրութիւնները, բացաներով առ այժմ՝ իր վէպերը, ասոր լաւագոյն օրինակն են, քանի որ անոնց երկդիմի բնոյթը կը համապատասխանէ Զարեանի փնտուառքին երկերես հանգամանքին: «Որոնումների ճամբան» իր երիզը կը քակէ երկու աշխարհներու եղերքին: Բայց անմիատարրութիւնը գրական մտածողական տարրերու մէկտեղումէն անդին է: Զանազան տեղերէ տուեալներ բերելով ու խաւառիրով իր գրութեան մէջ, հեղինակը կը փորձէ ճամբայ տալ փորձառութեան մը որ իր հակակիշուէն դուրս է: Երբ կ'ուզենք իր հետքերուն վրայ քալելով՝ այդ փորձառութիւնը վերակազմել, գործ ունինք տարբեր վայրերէ ծագում առնող բաղադրիչներու հետ, «մտածման ակօսումներ»ու եւ անոնց անդրադառնորդ հատուածներու հետ, վերջապէս՝ «սեփական խորհուրդ»ի մը յայտնակերպումին հետ: Այնպէս որ եթէ գրուածքի մը ներքին կապակցութիւնն ու ներքին տրամաբանութիւնը անհրաժեշտ ենթադրեալ մըն է մեր կողմէ, մնաց որ լաւագոյն պարագային՝ ներքին տրամաբանութեան կղզեակներ միայն կարող ենք երեւան բերել, ցոյց տալով փոխառութիւններու ծագումը, ասոնց վերաշխատուած բնոյթը, զրութենական ու գաղափարային զիտարկութիւնները որոնք յատուկ են հեղինակին: Փոխառութեան խաւերէն մէկն է նիցչէական թերոթը, ու ցոյց տուինք նախորդ զլուխով՝ թէ ինչպէս այդ թեքստին բոլոր տուեալները գործածելով հանդերձ՝ զարեանական վերամշակումն ու զիտարկութիւնները նոր հանգամանք մը կու տան այդ տուեալներուն: Փոխառութիւններուն, վերամշակումներուն եւ զիտարկութիւններուն հետեւելով, կրնանք ներքին տրամաբանութեան կղզեակներ սահմանել, յուսալով որ այդ կղզեակները տեղ մը՝ հաղորդակցութեան մէջ պիտի մտնեն մէկը միւսին հետ: Չենք կրնար սակայն այդ աշխատանքը կատարելէ առաջ՝ ամէն մէկ բաղադրիչի ճշմարտացիութիւնը հարցադրումի առարկայ դարձնել: Ճիշտ է որ Զարեանի գրութիւնները «գրոյթ»ներ կ'առաջարկեն, պատմափիլսոփայական բնոյթի: Դրայթ մը կը ձգտի միշտ ճշմարտացիութեան ու ճշմարտութեան: Իր մէջ ունի այդ ձգտումը իբրեւ էական բաղադրիչ: Մեթոսարանական պարտականութիւնը որուն մասին կը խօսէի ներկայ

պարբերութեան սկիզբը՝ այդ ձգտումը փակագծի մէջ պահել է: Առժամեայ փակագծումով մը թիրեւս, բայց հետեւողական: Այդ ընկերով՝ կ'ենթադրենք որ զարեանական որոնումը եւ այդ որոնումը միաժամանակ ընդունող ու արտադրող գրութիւնը վերափոխութեան կ'ենթարկեն ամէն դրոյթ, համաձայն (եւ ի խնդիր) իմաստային ներյատուկ ոլորտի մը: Այդ ձևով է որ կը փորձենք գրութեան մէջ իմաստային կղզեակներ սահմանել:

«Պատմութեան քաղաքական եւ կուլտուրական բնոյթը» կ'ըսէ Զարեան: Կը նշանակէ որ պատմութիւնը այլ եզր մըն ալ ունի, ցարդ ամբողջօվին կամ մասամբ անտեսուած Հայերուն կողմէ: Զարեանական յղացականութիւնը հու քաղուած է Ծփենկըրի Արեւմուտքի Անկումը գործէն<sup>51</sup>: Այս ճեղինակն է որ իրարու կը հակազրէ «քաղաքակրթութիւնը» և «մշակոյթ», քաղաքակրթութիւնը նկատերով ներքին հոլովոյթի մը անկումային պահը, երբ կրօնական եւ գեղարուեստական խորագոյն ձգտումները տեղատուութեան չըջան մը կը թիւեակիսեն, ու տեղի կու տան «տնտեսական» կամ «քաղաքական» ձգտումներու: Մշակութային ժամանակաշրջանը աստուածներու փթթումին, ճարտարապետական մէծ արուեստին պահն է: Քաղաքակրթութեան շրջանին՝ աստուածները կը մոոցուին, կ'աքսորուին, կ'անտեսուին, առասպելաբանութիւնը կը կորսուի, արուեստը կը զառնայ անգոյն: Հու Զարեան «կուլտուրական» բառը կը գործածէ «քաղաքակրթական»ի իբր հումանիչ<sup>52</sup>: Հայերը ցարդ պատմութեան քաղաքական ու կուլտուրական երեսը տեսներ են միայն, մինչդեռ պատմութիւնը կարելի է ուրիշ ձևով դիտել, տարբեր ոյժերու եւ իրողութիւններու ի խնդիր: Հայերականութեան հանդէպ արհամարհանք մը չէ յայտնուածը, այլ հաւաքական կեանքին վերաբերեալ հաստատում մը: Հայ իմացականութիւնը երբեք չէ անդրադարձեր «կեանքի իրական բնոյթին»<sup>53</sup>, զոր հետեւաբար ստիպուած ենք որոնելու այլ աշխարհամասերու վրայ, եւ մտքի այլ «ակօսումներ»ու մէջ: Աւելի հասկնալի է թիրեւս հիմա Զարեանի նպատակազրումը, երկիրներուն ընդմէջն աստուածներու իր

51. Ծփենկըրի պատմափիլիսոփայական զուսի գործոցին առաջին հատորը լոյս տեսած էր 1917ին: Ամբողջական գործը, երկու հատորով, լոյս կը տեսէ 1923ին Միւնիքը: Պէտք է ենթադրել որ Զարեան այդ գործը կարդացած է իր լոյս տեսնելէն անմիջապէս ետքը, քանի որ «Անցորդ»ի խմբագրումի տարիներն են: Տե՛ս այս մասին Կայք տարեգրքին մէջ տպուած ուսումնասիրութիւնը: Զարեանի պատմափիլիսոփայական յղացականութիւնը (որուն ընդմէջն կ'ըմբռէ ու կը բացարէ նաև ի՞ր եւ իր ժողովուղին ճակատագիրը) ծայրէ ծայր՝ Ծփենկըրի ընթերցումէն ներշշուած է:
52. Համաձայն՝ գերմանական սովորութեան, ուր Կունց քաղաքակրթութիւնն է: Զարմանալին այն է որ Զարեան ասկէ անդին՝ երբեք «կուլտուրական» բառը չի գործածեր, ու կը վերաբարդէ շփննկըրտան հակադրութիւնը քաղաքակրթութիւն մշակոյթ բառերով:
53. Անդ:

որոնումովը: Ճանապարհորդին հարցն ու նպատակը քաղաքներ, յուշարձաններ ու գաշտանկարներ նկարագրելը չէ<sup>54</sup> հարկաւ, այլ մտնել երկրի մը խորագոյն ծգտումներուն հետ հաղորդակցութեան մէջ, իր «անհատականութիւնը» կանխակալ յդացումներէն ու մակերհւութային կազմաւորումէն ազատագրելով: Այս է նաև սորվիլը: Որ կը նշանակէ՝ «որոնել (...) մեր ինքնութիւնը»<sup>55</sup>: Որոնել զայն պատմութեան քաղաքական եւ քաղաքակրթական յդացումէն անդին: Այդ յդացումէն անդին է ար կը զանուին «աստուածները»: Ճամբորդելու եւ սորվելու միասնական արարքը կը հետապնդէ աստուածները, ամէն երկրի խորը, եւ ուրիմն՝ մեր «ինքնութեան» խորը պահուած: Այս փնտառուքը «կենցաղագիտութիւն» մը կը պահանջէ, աւելի ճիշտ՝ կենցաղի արուեստ մը, զոր Զարեան կը կոչէ «Հոգեփոխութիւն», transmigration<sup>56</sup>: Դիտութիւն կամ արուեստ բառերը չի գործածեր ինքը: Այլ կ'ըսէ՝ «սպո՞րտ»: Հոգեբանութիւնը «սպորտի գերազոյն ձևն է»<sup>57</sup>: Այնպէս որ հայ իրականութեան մէջ մտային անբաւարարութիւնը չէ միայն որ հեղինակը ճամբորդի մը վերածած է, անցորդի մը: Գրելը, սորվիլը, որոնելը, աստուածներուն հետապուտ ըլլալը՝ «Հոգեփոխութիւն» մը կ'ենթագրեն ու կը սաեղծեն: Ճամբորդութիւն մըն են, պեղում մը, դէսի հոգեկան ասքերը խաւեր, որուն գիտակցութիւնը կորսուեր են հայ իրականութիւններս, բայց իրականութեան մէջ՝ ամրող եւրոպական գիտակցութեան մէջ միեւնոյն ժամանակ: Հայ իրականութեան ողբերգութիւնը այն է, որ այդ պեղումները, մտածման ակօսումները, անկարելի պիտի ըլլային անոր ծիրէն ներս մնալով:

Այս սպորտը, որ գրեն է ու ճամբորդելով՝ հոգեփոխութիւնը, կապուած է նաև ժամանակաշրջանի մը հրամայականներուն: Զարեանի արձակ գործերը առանց բացառութեան լիցուն են զաղափարական ժամանակից կացութեան վերաբերեալ վիճաբանութիւններով: Այդ վիճաբանութիւնները սակայն չեն ուղղուած Սփիւրի բնակիչին: Իտէալ ընթերցողը Զարեանի աչքին՝ հայրենի երկրին բնակիչն է: Այս կէտը ուղղակի արտայայտուած չէ առաջին զործերուն մէջ: Կը ոկսի զգալի զառնալ 1935էն սկսեալ, երբ Զարեան կ'ըսէ, թէ «երկրից զուրս չի կարող շինել կեանք եւ չի կարող լինել պատմութիւն»<sup>58</sup>: Գաղութահայ բախսակիցներէն հեռու մնալու կամեցողութեան նոր արտայայտութիւն մը աշա: Հոս տեղին է ընթերցողի անձնական խոստովանութիւն մը: Երբ ատենօք Զարեան կը կարգայի, անկարող էի հասկնալու եւ մանաւանդ՝ ընդունելու իր հեռակեաց ու առանձնադրոշմ կենցաղը:

54. Անդ:

55. Հայրենիք, Հոգու. 1935, էջ 4:

56. Անդ:

57. Անդ, երկրորդ սինակ:

Հարց կու տայլի ես ինծի, թէ ինչպէ՞ս կարելի է արդեօք Աղջտէն հազիւ տասը տարի ետք՝ աշխարհ պարտիլ, եւ Մատրիտի կամ Վենետիկի մասին տպաւորութիւններ արձանագրել: Կը կարգայի ու կը մտածէի իր-րեւ գաղթական: Իրողութիւնը այն է որ Զարեան գործ չ'ուզեր ունենալ գաղթականներուն հետ: Ինչ որ պիտի տեսնենք քիչ ետքը այն է նա-եւ, որ Աղջտը տեղ չունի իր աշխարհին ու աշխարհայայեացքին մէջ: Աղջտը հաւաքական ճակատագրի մը կը կերտէ: Տարագրեալլ մինակ է երբ կ'անցնի «սորբ սուրբ»: Ու «մեղ անհրաժեշտ է մինակութեան միամտութիւնը»<sup>58</sup>: Կը տեսնենք միեւնոյն ասեն, թէ տեսաբար հեռաւորումներ ստիպուած է յառաջացնելու այս հեղինակը, պահելու հա-մար «անցորդ»ի իր դիրքաւորումը: Առաջին հեռաւորումն ու զատո-րոշումը՝ «գրականութեան» ու «քանաստեղծութեան» միջեւ էր: Յե-տոյ՝ «լարախաղաց»ի բանաստեղծութեան եւ «հեթանոսական» բա-նաստեղծութեան միջեւ, գաղթականի եւ տարագրեալի միջեւ, ու հի-մա՝ քաղաքակրթութեան եւ մշակոյթին, մշակութային շրջանի աս-տուածները որոնող ճամբորդին եւ տնտեսականութեան ու քաղաքա-կանութեան շրջանը բոլորով հայրենի երկրին միջեւ: Այս հեռաւո-րումներու եւ զատորոշումներու գինով է որ որոնող ճամբորդը պիտի կարենայ նպաստել «նոր պատմական միթոսի» եւ «նոր հայ անհատի» ծնունդին<sup>59</sup>: Պատմական «միթոս» մը կը ստեղծուի հայրենի երկրին մէջ միայն, հասկնալի է: Այնքան ատեն որ չէ ստեղծուած սակայն՝ ճամբորդը ոչինչ ունի քաղելիք անկէ: Իր ձայնը առ այժմ՝ հայրենի երկրին մէջ լսելի չէ, բայց երբ Հայաստանը իր «տնտեսականութեան շրջան»ը բոլորած ըլլայ՝ այն ատեն իր ձայնը լսելի պիտի դառնայ, ու իր գրածները՝ անհրաժեշտ այն երիտասարդներուն համար «որոնք որոշել են լինել նորից, կառուցանել նոր հոգեկան մի զօրութիւն»<sup>60</sup>: Զերբարատուած անցեալէն (հեթանոսական հաւաքականութեանէն), ձերբազատուած գաղթականութեանէն (որ կապ չունի այլեւս պատմական միթոսի մը ստեղծումին հետ) ու հայրենի ներկայ երկրէն (որ անհե-սականութեան շրջանէն չէ ելած տակաւին, մտնելու համար նոր մշա-կութային շրջան մը, ուր նոր աստուածներ եւ նոր առասպելաբանու-թիւն մը երեւան պիտի գան), անցորդը կ'երազէ «նոր հոգեկան մի զօրութիւն», ապագայի սերունդներուն գործը, որուն աւետարանիչն է ինքը:

Զարեան կը սպասէ այն պահուն, երբ երկրին մէջ պիտի պատահի գարթում մը, գաղտնի զօրութիւններու փթթում մը, անշուշտ՝ ոչ

58. Երկեր, էջ 145:

59. Հայրենիք, Հոկտ. 1935, էջ 4, երկրորդ սինակ:

60. Անդ:

61. Անդ:

քաղաքական իմաստով հասկցուած: Ինքը թէկուզ հեռուէն, այդ փրթթումին ու զարթնումին մասնակցած ըլլալու փառասիրութիւնը կը սնուցանէ: Երբ «տնտեսականութեան շրջանը» բոլորուի, այն ատեն հաւանաբար հայրենիքն ալ պիտի բանայ իր գոները ոչ միայն տարագրեալ իր զաւակներուն առջեւ, այլ մանաւանդ՝ ասոնց մտային արգասիքին, ասոնց ճակատագրական որոնումներուն, ասոնց հետապրնդած աստուածութիւններուն: Այն ատեն պիտի սկսի նոր միթոսը ընձիւղի, նոր անհատը կանգնիլ:

Ի՞նչ է այդ «նորութեան» պարունակութիւնը: Կարենալ պատասխանելու համար, պէտք է զիտնալ թէ ի՞նչ է «քաղաքական եւ այսպէս անուանուած կուլտուրական» եղբին հակառակը: Տեսանք որ հոս եւս՝ Զարեան կը մտածէ հակագիր եղբերու ընդմէջէն: Կ'աւետէ ոչ-քաղաքական աշխարհիմացութիւն մը, տնտեսականութեան մենատիրութիւնէն ազատագրուած: Կ'աւետէ աստուածներ, որոնք Վարուժանի հեթանուական աստուածները չեն, որոնք սակայն քրիստոնէական աշխարհին հետ ալ կապ չունին: Ճամբրորդը այդ ձեւով՝ կը սահմանէ ժխտական եղբերը ու կը ձգէ, կը լրէ զանոնք իր ետին: Բոլոր որորուներուն մէջ՝ կը յառաջանայ երեք աստիճանով՝ տարբերակում, հեռաւորում, աւետում: Կը «տարբերակէ» հակագիր եղբեր, կը «հեռաւորէ» ժխտականը, կ'աւետէ նորը: Երեքը միասին կը կոչուին սեփական խորհրդի որոնում:

## 5

1922ին մինչև 1943՝ Հայաստանը մնացած է Զարեանի արձակ արտագրութեան գլխաւոր առանցքը: Պ. Մնապեան կ'ըսէ իրաւացիօրէն որ Հայաստանի մէջ անցուցած այդ տարիները «ճակատագրական եղան իր կեանքին մէջ եւ կազմեցին իր մշակած գրականութեան անկիննագարձը: Պատիկ այդ ժամանակաշրջանին մէջ ապրած իր փորձութիւնները եւ ձեռք բերած փորձառութիւնները այնուհետեւ իր գրականութեան մինուրուրը կազմեցին...»<sup>62</sup>: Ինչ որ ունինք Զարեանէն իրրեւ

62. 1914ին կար ալդէն իսկ այս մարգարէչառունչ հշտաք, մօտայուած պատայի մը վերաբերոց ու գեն՝ քաղաքական հանգամանքներէն անկախ, տես՝ որինակ՝ Միհեան, էջ 53: «Եթէ լաւ զիտնելու ներկայ վնասումներու շրջանը, պիտի ուրախութեամբ տեսնենք որ ոչ շատ հնու սասապայի մը մէջ պիտի կառուցուի նոր Տաճարը և ողբերգական նոր զարծուութիւնները պիտի նորէն գտնեն արուեստի բարձր կրակը հողիներուն մէջ: Քնարերգական բանաստեղծութենէն... անհրաժեշտորէն պիտի ձնի ապագայի տիկերգական ողբերգութեան ամենապիտանը մօթիվը՝ «ՏՐԱՆԱՍՏԵՂՄ ԵՐԿԵ»: Զարեանի յողիմը հոս ասկաւին՝ սիցչական է, բանի որ Զարեան կը կրկնէ նիցչի դրոյթը ողբերգական թատրոնի ծնունդին մասին, որ սերած է զիոնիստան օրէնքրութիւններէն»:

63. Անլեզնին Պ., Աւագախրած նաւը, Պէյրութ, էջ 160:

արձակ գործ՝ իր ներշնչումը կը քաղէ ի հարկէ՝ այդ տարիներէն։ «Երկիրներ եւ աստուածներ» այն մէկ գիրքն է թերեւս որուն մէջ ամէնէն քիչ զգալի պիտի ըլլար այս երեսոյթը, եթէ յառաջարանին տողերը նոր պատմական միթոսի եւ նոր հայ անհատի մասին չխօսէին։ Հայաստանի իրականութեան հետ կապակցութեամբ ամէնէն յատկանչական գործը սակայն՝ Բանկօսպն է, եւ հոս պահ մը՝ անով պիտի զգալինք։

«Բանկօօպ»ը ընթերցողն կը ներկայանայ իրրեւ զիք։ Երկու «շրջան»ներու բաժնուած է։ Առաջին շրջանը ամբողջութեամբ Հայաստանի մէջ տեղաւորուած է, խորհրդայնացման հետեւող առաջին տարիներուն<sup>64</sup>։ Այսինքն՝ նոյն այդ ժամանակաշրջանը, որուն ընթացքին կը գրուէին կամ որուն կ'անդրագառանային «Անցորդ»ի օրագրային էջերը, կը կրկնուի այս վէսպին մէջ։ Վիպական արձակին իւրայատկութիւնը երեւան կ'ելլէ այս ձեւով։ Քանի մը զլիսաւոր դէմքեր բեմազրուած են հօս՝ Բանկօսպի առաջն շրջանին մէջ։ Հայկը ասոնցմէ մէկն է, որը մը որ ամերիկեան որբանոցին կը փախչի, Երեւան կը նետէ ինքզինքը, «կոմունայ»ի մը կը կապէ իր ճակատագիրը<sup>65</sup>, եւ յետոյ՝ Համբայնավար կուսակցութեան անդամ կը դառնայ ու պաշտօնական գործիչ, որդեպելով կուսակցական բոլոր կարգախոսքերը, ու նոյնանալով անոր իտէպաներուն։ Հայկին վերաբերեալ բոլոր հատուածները գրուած են այնպիսի ձեւով մը, որ կարծէք՝ իր աշքով դիմուած են պատահարները։ Իր հոգեկան յառաջնադաշտը, լընափախութիւնը, իր որոշումները, իր ապրումները արագաքն նայուածիք մը դատաստանին չեն ենթարկուած։ Քմծիծաղ չկայ այս էջերէն ներս, կամ Հազիւ զգալի։ Գլխաւոր գերակատարներու խմբակին մաս կը կազմէ նաեւ թուժ Օկոնորսը, ամերիկացի երիտասարդ պաշտօնանայ, որ բարենպաստ ընկերակցութեան մը շարքերւն մէջ կը սպասարկէ։ Իրեն յատկացուած գլուխներուն մէջ ալ Հայաստանը կը դիտուի Ամերիկացիի աշքով, որքան որ Հնարեաւոր էր Զարեանին<sup>66</sup>։ Վէսպին թէքնիքական կողմը այդ տեսակշտով՝ որոշ չափով գոհացուցիչ է։ Բայց յետոյ երեւան կու գայ իրեմանը, հայ մտաւորական, որ հետզհետէ կը զրաւէ բեմին յառաջնամասը։ Ատէկ սկսեալ՝ վէսպ ամբողջութեամբ կը կաղայ, որովհետեւ անմշապէս զգալի է, որ Իրերեանը Զարեանի փոխանորդն է վէսպին մէջ<sup>67</sup>։ Զարեանի գաղափարները կը պաշտպանէ, Զարեանի տեսածները

64. Հայրենիք Ամսագրի Հրատարակութեան մէջ՝ առաջին շրջանը կ'երկարի 1931ի նոյեմբերին մինչև Յունուար 1933։

65. Տե՛ս Հայրենիք, Յունուար 1932, էջ 23էն սկսակալ։

66. Տե՛ս օրինակ Ամերիկացիին նամակը Հայաստանի մասին, Հայրենիք, Դեկտ. 31, էջ 12-16։

67. Իրերեանի օրագիրը կը դրաւէ վէսպ երկրորդ շրջանի տպուած մասին զրեթէ ամբողջութիւնը, այսինքն՝ Փետր. 1933էն մինչեւ Սեպտ. 1933։

կը տեսնէ: «Անցորդ»ին մէջ օրինակ՝ երկար հասուած մը արշաւանք մը կը պատմէ դէպի Եղեանալիմ<sup>68</sup>: Բանկօօպին մէջ՝ նոյն արշաւանքը կը պատմուի, նոյնքան երկար եւ այս անգամ՝ ձանձրացուցիչ, Զարեան-իրերեանի կեղրոնական ներկայութեամբ<sup>69</sup>: Ինչ որ թուլատրելի էր անձնական նօթերու մէջ՝ անտանելի կը դառնայ վիպական կառոյցէն ներս:

Վէպին սկիզբը՝ յոյս մը կը ծագի ընթերցողին մօտ: Ինչ որ շէր ըսուած օրագրային էջերէն ներս՝ չիմա թերեւո պիտի ըսուի: Ի չարկէ՝ «... երեւակայտութիւնը աւելի իրական է, քան թէ ինքը իրականութիւնը»<sup>70</sup>: Պատմողական մարզին մէջ փորձուած որեւէ մէկը կրնայ հասկնալ, թէ ի՞նչ կը պատահի երբ անցր մը կը կատարուի օրագրայինէն դէպի վիպականը: Վիպական կառոյցը կը լարէ յիշողութիւնը, երեւան կը հանէ տարրեր որոնց տարազութիւնը շատ չնշին կրնայ մնացած ըլլալ օրը օրին գրուած էջերուն մէջ: Անկատ մնացած մանրամասնութիւններ կրնան հսկայ ծաւալ ստանալ, կամ ընդհակառակը՝ ընդհանուր երեւոյթներ որոնք չըճանակի մը կը կազմեն ու այդ իսկ պատճառով՝ չէին կրնար թեմականացուի՝ ուսւեռումի առարկայ կը դառնան վիպական պատմումին ընդմէջն: Այս տեսակի գոհացուցիչ երեւոյթներ տեղ տեղ՝ նշմարելի են «Բանկօօպ»ին մէջ, ինչպէս սկիզբը՝ էջմիածնի տեսարանը<sup>71</sup>, կամ զողերու կոմունային յառկացուած էջերը, բայց «Անցորդ»ն ալ ևս չի մնար այդ տեսակէտով երբ կը նկարագրէ Զեկային գործունչութիւնը<sup>72</sup>:

Այս առաջին «Հրժան»ի վիպական ծրագիրը հետաքրքրաշարժ է մասամբ՝ Զարեանի պարկեւտութեան ու սրատեսութեան, մասամբ ալ՝ վէպին ընձեռած կարելիութիւններուն չնորհի: Հետաքրքրաշարժ է ո՛չ թէ վիպական խորութեամբ, այլ իր առարկայով ու ժամանակաշրջանով. Հայաստանի խորհրդայնացման տարիններն են: Այդ անկիւնադարձային տարիններուն մասին վկայութիւն չունինք, կ'ուզեմ ըսել վկայութիւն մը որ ըլլար պատմագրական ակնարկ մը, ու կարենար տալ միաժամանակ այդ տարիններուն թանձրացեալ պատմութիւնը, առանց վիճաբանական կամ ներըողական կեցուածքի, առանց վերէն կամ դուրսէն վիտելու իրադարձութիւնները: Այդ տարիններուն մասին գրուածները ընդհանրապէս յիշեալ ստորոգութիւններուն մէկուն կամ միւսին մէջ կ'իյնան միշտ: Վէպը միայն կարող էր «առարկայական» ու թափանցող ակնարկով մը վերարտազել գէպերը, անոնց ոգին ու իմաստը, մնալով թանձրացեալ կեանքի ծիրէն ներս: Գողերու կոմու-

68. Տե՛ս «Եղեան» խորագրուած գրուխը, Երկեր, էջ 285–342:

69. Հայրենիք, Յուլիոս 1932:

70. Նուր ինքան վրայ, Պոսթըն, էջ 9:

71. Հայրենիք, Նոյ. 1931:

72. Երկեր, էջ 244–266:

նայի մասին օրինակ՝ ուրիշ տեղ առիթը չէինք ունեցած կարդալու, ոչ ալ կուսակցական գործիչի մը հոգեբանութեան եւ շարժառիթներուն մասին։ Բնակիչներու յարմարեցումը նոր ռեժիմին, գիւղերու վիճակը, «զտում»ի գործողութիւններու ներքին ծալքերը, այս բոլորը՝ մասնակցող զերակատարներու զիտանկիւնն արուած՝ շահեկան հն պատմական ժամանակաշրջանի մը մէջ մանելու համար, պատմական իրադարձութիւններու արձագանգովը հետաքրքրուողի աշքին։ Զարեան այս ոճով կրցած է «Բանկօսմ»ի առաջին շրջանը գրել միայն, ինչ որ կը փաստէ, թէ չէր տիրապեսեր ան իր ծրագրին։

Վէպի երկրորդ շրջանին մէջ՝ ոչինչ կը մնայ առաջինի խոստումներէն։ Վիպական թեքնիքը հոս կը մոռցուի, ու ընթերցագին կը հրամցուի իրերեանի «օրագիրը»։ Երբ իրերեան կը ստիպուի դուրս ելլել Հայաստանին, չ'ըսուիր թէ ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով։ Կը հասկցուի միայն, որ մինուղրած սկսեր է փառնաւոր գառնալ<sup>73</sup>։ Ասկէ ետք կը հնատեինք իրերեանի ուղևորութեան Պարտէն հատալիս, եւ անկէ՝ Փարիզ<sup>74</sup>։ Հրատարակուած էջերու վերջին զլուխին մէջ՝ Հայկը կը վերերեւի<sup>75</sup>։ Յուսահատական փորձ մըն է այս մէկը վէպը փրկելու համար իր կործանումէն, ու բացայաց է որ փրկութեան այդ փորձը չէր կրնար յաջողութիւն։ Վէպը կը վերածուի պարզապէս օրագրային արձանագրութեան մը, այն միակ տարրերութիւններու որ Զարեան ինքինքին կ'արածնէ հոս ծաղրանկարային գարձնելու իր նկարագրած գերակատարները, մասնաւորապէս՝ զաղթական Թրքահայերը։ Ամէն պարագայի՝ վէպ չէ մնացած այլեւս, քանի որ Զարեան վերապարձած է իր օրագրային նախասիրութիւններուն։ Առաջին շրջանի բոլոր գերակատարները Հայաստանին դուրս չեն ելած, ու երբ քանի մը հասր կ'երեւին յանկարծ՝ տհաճ տպաւորութիւնը կը ձգեն առաջին մասէն գործ փոխազրուած ըլլալու։ Եղրակացութիւնը այն է, որ նոյնիսկ այդ առաջին մասը գրուած էր առանց անդրտիսանցումի<sup>76</sup>։

Եթէ վէպը անդրտիսանցումի կը կարօտի, պատճառը այն չէ որ ընորդները անձնանաչելի պէտք է ըլլան, կամ թէ վէպը գուտ երեւակայութեան արդիւնք պէտք է հանդիսանայ։ Զարեանի փորձառութեան

73. Մէնուումին վերաբերեալ առաջին տողերը տե՛ս Հայրեմիք, Փետր. 1933, էջ 46։ Տե՛ս նաև Ապրիլ 1933, էջ 47, ուր իրերեան կը յիշէ Հայաստան մնացած իր ընկերները, որոնց զլուխը կրնայ փառնզի մատուիլ եթէ ինքը անահոյի յայտարարութիւններ ընէ։

74. Փարիզի տեսարանները կը սկսին Յունիո 1933ի համարով։ Շիրվանզատէի և մանաւանդ՝ Զարենցի յատկացուած էջերը հոս՝ հոչակառը են։

75. Հայկին վերերեւումը տե՛ս Հայրեմիք, Հոկտ. 1933։

76. Transposition: «Անդրտիսանցում» բառը փոխ կ'առնեմ Յ. Օչականէն, տե՛ս Համապատկեր, Հասոր Ա., էջ 4 (... կմանքին ու անոր անդրտիսանցումը կազմող զրականութեան միջեւ...)։

ընդմէջէն է, որ անդրֆիլմանցումը կ'երեսի իրը վիպական պատմումի նախապայմաններէն մէկը: Տարրական հեռաւորութիւն մը անհրաժեշտ է, որպէսզի «շրջան» մը արձանագրուի գիրին մէջ: Դէպքեր ու ժամանումներ արձանագրելը ինքնին չի ստեղծեր այդ հեռաւորութիւնը, այդ գանգանումը: Վիպական ոյժին մէջ կը մտնեն երկու էական բաղադրիչ՝ տիպարայնացումը և պատմողական հանգոյցը: Վիպական տարրեր յղացումներ կրնան յետոյ չչղոքացնել այդ բազագրիչները, կրնան խաղաղ անոնց հետ ու փորձել զանոնք ջնջել, ինչպէս արդիական վէպին մէջ: Այդ պարագային իսկ՝ տիպարայնացումը և պատմողական հանգոյցը նախագրեալ մը կը կազմեն: Փօխազարձարար՝ օրագրացին գործողութիւնը գործարկումի նոյն օրէնքներուն չի հպատակիր, որովհետեւ նշեալ բազագրիչները տեղ չունին հոն: «Բանկօօպ»ի ձախողութենէն քաղուած ու հետեւցուած այս հաստատումները աւելի խոր անդրագարծ մը կը պահանջնեն գրողական աշխատանքի եղանակներուն եւ թանձրացնալ պատմութեան փոխարարերութիւններուն չուրջ: Օշական քանից կը կրնէն որ վիպագիրը իր ժողովուրդին միակ իսկական պատմարանն է: Հարցին բարդութիւնը կը յայտնուի սակայն, երբ կը տեսնենք որ անդրֆիլմանցումի վրայ հիմնուած պատմողական եղանակ մը, որ կը պահանջէ «արուեստական» բազագրիչներ, կրնայ աւելի մօտ ըլլալ պատմական իրականութեան քան թէ պատմողական միւս սեռները: Որպէսզի պատմողական այդ եղանակը կարիլի գառնայ սակայն, կ'երեսի թէ անհրաժեշտ է սկզբնական պատահար մը, պատմութեան վերջաւորութեան նման բան մը, հեղինակին կողմէ ստանձնուած գախճանական փորձառութիւն մը: Վէպը իր ընդհանրութեամբ, բայց նաև վիպական ամէն յաջողուածք այդպիսի «վերջնական» պատահարէ մը ծնունդ կ'առնեն: Զարեան անդրֆիլմանցումի մարզը չէ, որովհետեւ վերջացած պատմութեան մը չես բնական հեռաւորումի յարաբերութիւն մը չունի ինքը: Վերջաւորութիւնը չէ պատահած իրբեւ այդ իրեն համար:

Կ'ընդունիմ որ ծանրակշիռ հաստատումներու շարք մը կայ հոս: Թէ վէպը ընդհանուր առմամբ եւ իր մեծագոյն յաջողուածքներով՝ ծնունդ կ'առնէ պատմութեան վերջաւորութեան մէջ, այս մէկը զրոյթ մըն է, մեր կողմէ առաջարրուած, զոր տեղը չէ հոս բացայացնելու եւ հիմնաւորելու<sup>77</sup>: Հաստատումը ծանրակշիռ է նաև Զարեանի պարագային, եւ այս անդամ՝ վարկածային դրոյթ մը չէ: Իրողուրիւնը այն

77. Տե՛ս ներկայ տողերու գրողին հեղինակութեամբ՝ *The style of Violence, Armenian Review, Պատմըն, Գարուն 1985, ու Ochagan tel qu'en lui-même, Dissonance Հանդիսին մէջ, Միւանօ, 1985, բացայայտման առաջին փաթիք մը համար: Տե՛ս նաև Միւան Քունակար, «Սերբանակսի ժառանգը», մեր կողմէ թարգմանուած, Հորիզոն, Մոնթելա, 1985ի Մայիս-Յունիսի գրական բացարիկները: Քունակար կը խօսի հոն և բարովական վէպի պատմութեան եւ «գախճանական յարակարծիք»ներուն մասին:*

է որ Զարեան միշտ նոր հեռաւորումներու հետամուտ է, որովհետև ստանձնուած վերջաւորութենէն՝ վախճանէն հասնելիք «ընկան» հեռաւորութենէն անմասն մնացած է ինք; Կամ ուզած է մնալ: Հարկին տակն է հետեւարար նոր հեռաւորումներ ստեղծելու, գաղթականէն տարագրեալը, գրականութենէն՝ բանաստեղծութիւն, հեթանոսական այժեմարդէն՝ լարախաղացը, Դիոնիսոսէն՝ Ապողոն, օրագրային փորձերէն՝ վիսպական անդրբիտանցում, ու Պոլիսէն՝ Հայաստան:

## 6

Ու Պոլիսէն՝ Հայաստան: Այս վերջինն ալ բացայացտ կերպով գրուած է իր հեռաւորում, փախուստ, բարձում: Աչաւասիկ. «Ի՞նչքա՞ն կարեւոր է Պոլսից փախչիլ, Պոլիսը յաղթել...»<sup>78</sup>: Աւելի յատակ չէր կրնար գրուիլ: Պոլիսը յաղթելու Հարց մը կը գրուի, երբ Պոլիսը անզանցելի եւ անգերազանցելի կերպով կը պաշտի այս տողերը գրողը: Պոլիսը՝ հոանկիւն համաստեղութիւնն է, որմէ փախուստ չկայ, ու որմէ փախուստ անհրաժեշտ է: Բայց Պոլիսը աշխարհի մը փլուզումն է նաև, անյաղթահարելի փլուզում մը, զոր պէտք է յաղթել, ասպիլ կարենալու համար: Փախչիլ-Յաղթել: Այս զոյգն է որ կը կառավարէ Զարեանի կենքն ու գրականութիւնը: Ու զարմանալի չէ տեսնել որ «Պոլսից փախչիլ, Պոլիսը յաղթել» զոյգ հրամայականը կուզայ Աղքանին անդրագարձող հատուածէ մը յետոյ:

Հատուածը մէջքերելէ առաջ, յիշեցնեմ իր Զարեան առիթը ունէր օրագրային ու ճամբորդական նօթերուն մէջ Աղքափին անդրագառնալու, երբ կը պատմէր 1914-1915 տարիները, այսինքն՝ մեկնսումը Պոլիսէն, ժամանումը՝ Պուրկարիա, ու վերագրածը՝ գէսփի իտալիա: Մինչդեռ Աղէտը կ'ուրուագծուի այդ տարիներուն վերաբերող «Քաղաքներ» գործին մէջ իրեւ հեռաւոր պատահար: «Պոլսից նոր լուրեր են եկել Հայերի մասին... Սարսափելի... Ամբողջ ժողովուրդը տեղահանուած է: Տղամարդկանց սպանում են, կիները եւ երեխաները քշուած են անապաները: Զարդ»<sup>79</sup>: Այսքան: Աչի՞նչ զեղչած եմ Զարեանի տողերէն, ոչի՞նչ աւելցուցած: Կամման կէտերը իրեն կը պատկանին: Աչաւոր կը թուին ինծի այս տողերը իրենց հեռագրային ոճով, մասւանդ եթէ յիշէք անոնց համագրը, որ կը պատմէ լուսափողիով ու դրախտային իտալիան: Հոն է որ Զարեան ի Հարկէ՝ Աղէտը կը դիմաւորէ. «Գարուն, արիւն, արիւ եւ պիշտ 1915»<sup>80</sup>: Սարսափի լուրերը կը իտառնուին այսպէս ճանապարհորդական տեսարաններուն: Այլ

78. Արկեր, էջ 39:

79. Արկեր, էջ 636:

80. Արկեր, էջ 535:

տեղ, փախուսափ առաջին օրերուն, Պուլկարիոյ մէջ՝ Զարեան ծիծաղի առարկայ կը դարձնէ Զապէլ Եսայեանի դիմագիծը ու անոր ստանձնած զերականարութիւնը, Հաւանաբար որովհեան քաղաքական բնոյթ կը տեսնէ անոր մէջ: Նաև մօտիկ ապագան ցոյց պիտի տար որ Ազէար կանխելու կը միտէր պարզապէս այդ յուսահատ գործունէութիւնը: Խղճի պարագ մըն էր<sup>81</sup>:

Եւ հիմա խոսացուած հասուածը, «Անցորդը եւ իր ճամբան» գործին սկիզբը (կը վերաբեր ուրեմն 1920ին):

Մեր կորուստը այնքա՞ն շատ է, որ գրել անկարելի է: Մոռնալու մեծ ցանկութիւն ունինք ամէնք: Երեկը արիւն է եւ բոց, այսօր՝ անորոշ է եւ վաղը՝ անյայտ:

Նրանք որ վերադարձի են, լուսւմ են: Լուսւմ են, որպէսզի կարողանան ապրել: Բայց նրանց դէմքին վրայ դժոխքին կնիքը կայ: Խօսում են՝ անձայն, ծիծաղում են առանց ուրախութեան, շարժում են մերենարար:

Փողոցում, կորացած մարդու բայլուածքից, բազուկների որոշ շարժումից կարելի է նրա կրած դժբախտութիւնների որակը հասկրանան ապրել: Դէմքի ինչ ինչ գիծեր, աչերի անորոշ փայլը, մտքի կանգ առնելը խօսի առջեւ, խոր վշտի, անբուժելի վերերի բնորոշ արտայայտութիւններ են:

Մենք վարժ էինք նախնական հոգերանութեան գրքի մէջ կարդալ: Այժմ, այլիս ոչ մի բան չի հասկացում: Փոխուած է ամրող մի ժողովրդի արտայայտութիւնը: Նր բաց ծովը այեկոծուած է, ափից ոչինչ չի նշմարում: Սոսկալին այն է, որ ամէն մարդ ծածկում է, ուզում է մոռնալ, ապրել այնպէս, ինչպէս պիտի ապրեր, եթէ եղեննը տեղի ունեցած չինելը<sup>82</sup>:

Եյս առզերը ընդերկար մէջբերեցի, իրենց կարեւորութեան պատճառով: Զարեան կը քանէ հոս իր շատ մը մեղքերը: Քիչ անդին՝ կը յիշէ Մեհեանի իր ընկերները, ու կը գրէ:

«Ոգեւորութից ոգեւորում, անդնդից անդունդ, ապրում ենք մի տեսակ քաւարումով:... Գնացին ամէնքն էլ, մեռան. ինչպ՞ս մեռան, ոչ ոք չի իմանում: Եւ սակայն, ամէնքն էլ իմանում ենք, որովհետեւ ամէն բան մեր սրտերի մէջ տեղի ունեցաւ»<sup>83</sup>:

Աղեկոծուած ծովը փլուզումի յործանապոտոյտ կեղրոնն է, «զժոխքը: Դժոխքը հոգիներուն խորքն է: Զայն անկարելի է «գրել»: Գրել կարենալը անմիջական կազ մը ունի հստեւարար՝ մեծագոյն «կորուստ»ին հետ, կ'ենթագրէ որ գրողը «վերադարձողներ»ու ճամրուն վրայ

81. Երկեր, էջ 528-533:

82. Երկեր, էջ 33:

83. Երկեր, էջ 34:

պիտի քալէ հակառակ ուղղութեամբ, դէպի «դժոխք», կ'ենթադրէ որ գրողը ափը ձգէ, եւ ուղղուի դէպի ալեկոծ ծովուն բացերը: Այսքան ատեն որ այդ վերադարձի փորձը չէ կատարուած, կը մնանք փուգումի եղրին, ու վերջաւորութիւնը չէ պատահած տակաւին մեզի համար: Զարեանի ինչպէս Յ. Օչականի համար՝ պատմութեան վերջաւորութիւնը կ'արձանագրուի Եղեռնին մէջ: Բայց Եղեռնը յայտնօրէն լուս թեան կը զատապարտէ՝ «լուս են, որպէսզի կարողանան ապրիլ», «խօսում են՝ անձայն»: Մարդը կը կտրէ իր ձայնին, քանի որ վաւերական միակ ճայնը Եղեռնին ետք՝ պիտի հնչէր դժոխքն: Այս բաները լաւ հասկցած է Զարեան ու գիտէ, որ եթէ յանձնուի յորձանքին՝ ինքն ալ պիտի «թաւալի» ու մնայ «անձայն»: Երբ գժոխքին հետ այս անկարելի կապակցութիւնը ստեղծուի, մարդկային «նախնական հողերանութիւնը», այն մէկը որ կը կարդացուի աշխարհի վերքերուն մէջ՝ ի զօրու չէ այլիւս: Ցրուումը կը սկսի այս դժոխային՝ կորիզային պայմումէն: Ցրուումը անձայնութեան տարածութիւնն է:

Ամէն ինչ կը սկսի այսպէս կորիզային պայմումէն, որմէ ետք մարդկային հոգեբանութիւնը չէ մնացած, քանի որ չէ մնացած խօսելու հնարաւորութիւնը, քանի որ գոյութիւն չունին, կամ չքացած են, դէպքը ընդունելի զարձնող հոգեկան կաղապարները: Այդ քայլայումէն վերադարձողները ցրուածներ են արդէն իսկ: Քանի մը էջ յետոյ, Պոլիսը յաղթահարելու անհրաժեշտութիւնը արձանագրելէ ետքը՝ Զարեան նոյն բառը կը գործածէ, ըսկելով՝ «վերադասնա՛լ»: Բայց վերագառնալ ո՞ւր: Ո՞րտեղացի ենք մենք, մտքի յաւիտենական ճամբարդներս»<sup>38</sup>: Կորիզային պայմումին զէմ յանդիման՝ կը յայտնուի հու Զարեանի ամբողջ արձակ գործին կորիզային նախադասութիւններէն մէկը: Առաջին մակարդակի մը վրայ՝ նախադասութիւնը կ'ըսէ անհայրենիք մարդոց ճակատապիրը: Երկրորդ՝ «Վերադասնալ» բայի ընդյանակեայ կրկնումով (բառը գործածուած էր «դժոխք»ին վերադառներուն համար), ցրուածութիւնը կը կապէ դժոխքէն զարձողներու անվերադարձ ճանապարհին: Վերադասնալ սիրային մէջ՝ այդ ճամբէն անցնիլ վերատին, դէպի ետ, դէպի կորիզը պայմումին: Երրորդ՝ «անցորդ»ի և «ճամբորդ»ի փնտուուքին ըսկը զգնաւորութիւնը կը զետեղի այդ կրկնիմաստ «վերադարձ»ի անկարելիութեան մէջ: Հայրենիքը վակէ մեր առջին: Բայց մեր հայրենիքը դժոխքն է, եւ ո՞վ կրնայ վերադասնալ հոն: Դատապարտուած ենք աշխարհի ճամբաներէն անցնելու, մարդկային բնակելի վայրերէն, որովհետեւ միակ վայրը ուր պիտի արժէր վերադասնալ՝ Ազէտի դժոխային կորիզը պիտի ըլլար: Եւ վերջապէս կայ չորրորդ մակարդակ մը: Այս մէկը կարծէք մէկ աստիճան վար կ'իջնայ նախորդին բազգատ-

84. Երկեր, էջ 39:

մամբ. «անցորդ» ըլլալը կը վերագրէ «ժաքի» ճակատագրին, ինչպէս երբ կ'ըսուէք՝ «եւ ո՞ւր էր որ հայ իրականութեան մէջ լինէին խոր եւ ինքնուրոյն մտածման ակօսումներ»։ Նախաղասութեան ուղղութիւնը յանկարծ կը փոխուի ու կը չարափոխուի այս շորրորդ մակարդակով։ «Անցորդ»ը կը վերածուի «մտածումի ակօսումներու» հետամուտ մէկու մը, որուն անբաւարար կու գայ «Հայ իրականութիւնը»։ Բայց այս վեցին մակարդակին՝ Պոլսից փախչող, Պոլիսը յաղթել ուղղող անձն է որ կը խօսի խորքին մէջ։ Ինչ որ հիմա կը նշանակէ երկու րան. ձերբազատուիլ եռանկիւն համաստղութիւնէն՝ Օշականի եւ Վարուժանի նայուածքէն. բայց նաև՝ փախչիլ Աղէտէն, այսինքն՝ Աղէտին կորիգը յամեցող անձայնութիւնէն։

Կը տեսնուի նախ այդ ձեւով՝ թէ գրուածքի մը ներքին կապակցութիւնն ու ներքին տրամարանութիւնը կրնան չատ աւելի խոր ըլլալ քան թէ իմաստային կաղապարումները, կամ գաղափարային վերամշակումները։ Գրուածքը բազմելոր ուղրա մըն է։ Հոս՝ չորրորդ մակարդակին վրայ հրացուած տարբերը կը թաւալեցնէ դէպի իր ընդերքը, զանոնք ըստ այնմ կ'այլափոխէ։

Կ'երեւիք – եւ այսպէս՝ կը հասնինք մեր ընթերցումի առժամեայ աւարտին – թէ կորուսափ եւ փլուզումի ենթարկուած աշխարհի մը դէմ՝ բնական հեռաւորումներու ցանցը պատռած է ամրողջովին։ Այդ ցանցն է որ կը կազմէ մարդկային նախնական հոգերանութիւնը, հոգերաններու կամ վիապակիրներու գիրքերուն մէջ ընթեռնելի։ Այդ ցանցն է որ կ'ընձեռէ դէպք մը դիմագրաւելու, «մարսելու», «զետեղելու» հնարաւորութիւնը, հոգեկան կաղապարը։ Ինչպէս՝ ապրիլ ու գրել սակայն երբ այդ ցանցը իր գորութիւնը կրունցուցած է, երբ փլատակի վերածուած է ան։ Ապրիլ այնպէս, ինչպէս թէ «Եղեռնը տեղի ունեցած չինէ՞ր»։ Բայց ինչպէս։ Զարեանի պատասխանը փախուստ մըն է, Պոլսից փախչիլ, որմէ անզին հեռաւորումներու նոր ցանց մը կարելի ըլլայ հիւսել ու սպազել, Հայրենիքին օտարանազով, աշխարհի սուրբերն ու աստուածները այցելելով, իմացական ակօսումներուն մասին արտայայտուելով։ Առաջին փախուստէն ետք՝ ամէն ինչ իր քնականոն հունին մէջ կը մանէ, այնպէս ինչպէս թէ Եղեռնը պատահած չըլլար։ Փախուստէն ետք՝ Եղեռնը չի լսուիր այլեւ։ Վերջաւորութիւնը՝ վախճանը չէ պատահած։ Վախճանական փորձառութեան իւրայատուկ ձեւ մըն է։ Զարեանին յատուկ ձեւը։

Աղէտը չի լսուիր։ Վախճանը չէ պատահած։ Բայց կը չարունակէ գործել, ու պէտք չկայ ֆրէյտեան յետամլումին օրէնքները վերակոչելու, բացատրելու համար այդ «չարունակել գործել»ը։ Կը գործէ ընդյանակայ, ծովու անձայն ալեկոծումով։ Կը գործէ օրինակ՝ անդրիփխանցումը արգիլելով «Բանկօօպ»ին մէջ։ Կը գործէ 1943ի վեպին մէջ, ուր անդրիփխանցումը թերեւս կը յաջողի, բայց կը յաջողի

կորիզային պայմումի եւ սարրական ցրուածութեան յարուցած հարցերուն ամբողջական չնշումին գինովը:

Թերեւս աւելի լաւ հասկցուի հիմա, թէ ի՞նչ կ'ուզէր ըսկ Յ. Օշական, գրելով թէ Զարեանը կարգալ՝ Սփիւռքը վերլուծել է: Ապայմանաւ որ 1943էն առաջ Հրատարակուած գործերուն վրայ կեղունանայ ընթերցումը: Մնացեալը գրականութեան պատմութեան կը պատկանի ու կը վերաբերի: 1926էն 1937 Հրատարակուած գործերուն մէջ է ի հարկ՝ որ կ'արձանագրուի լոելայն՝ Աղջտին լուութիւնը, վախճանին պատահած ըլլալը, ու ատոնց բոլոր հետեւանքները: Այդ տարիներուն՝ Զարեան կը պայքարի դեռ հետեւանքներուն դէմ:

Միենոյն ատեն՝ պատասխան մը կ'ուրուագծուի հու՝ երրորդ զլուխին մէջ դրուած հարցումին: Խնչո՞ւ գիտնիւսնան հեթանոսութեան ժխտումը, խնչո՞ւ Դիոնիսոսին արտաքսումը: Արտաքսուածը այն է որ սպառնալիք մը կը ներկայացնէ: Դիոնիսոս անզամահատուած, յօշուուած աստուածն է, այն մէկը որ կը նուիրուի ամբողջութեամբ կորիզային պայմումին, այն մէկը որ մարդոց աչքին՝ այդ պայմումին «դէմք»ն է, անցիշտակ «իշշատակ»ն է: Յոյներուն մտատեսութիւնները չէին վերապահուած միայն իրենց փորձառութեան: Կ'երկարածքուին մինչեւ մեր օրերը: Լեզու մը կը տարամապեն Աղջտը մտածելու համար: Յետազարձ կերպով՝ Աղջտին վախճանական փորձառութիւնը լոյս մը կը սփաէ, բիրտ ու աշաւոր լոյս մը, Յոյներու աստուածներուն վրայ, անոնց ներկայացուցած փորձառութեան վրայ: Զարեանի մեծութիւնն է այս ամբողջը զգացած ըլլալը, թէկուզ իր մերժումներուն եւ իր ժխտումներուն ընդմէջն, թէկուզ Վարուժանի դէմ իր անհակալիրո յարձակումներուն ընդմէջն:

Դիոնիսոսին վերապահուած էր Յոյներուն կողմէ փրկարար գեր մը: Դիոնիսոս փրկարար աստուածն է: Ի՞նչ կը փրկէ սակայն: Կը փրկէ Աղջտը: Աղջտը անկերպարանութեան կորիզն է: Անփրկիլին: Անկէ «Հեռաւորում» մը անհրաժեշտ է, կորիզային պայմումին չկործանելու համար: Բայց անհրաժեշտ է նաևս անկերպարանի կորիզին կերպառումը, քանի որ «Հկործանիլ» կը նշանակէ «կերպաւորել», կերպ տալ, լեզուին մէջ մտնել վերատին, ազատի անձայնութենէն: Այս կրկնակի դերը կը խաղայ Դիոնիսոս: Կը «ներկայացնէ» ան Աղջտը, Աղջտին խորագոյն՝ վախճանական փորձառութիւնը: Վարուժանի բանաստեղծութիւնը ներքին յարաբերութիւն մը ստեղծած ըլլալու էր դժոխային կորուստին հետ, յառաջազունէ, զառնալով զիոնիսնան հեթանոսութեան: Այդ յարաբերութիւնն է որ կը թուի անտանելի ըլլալ Զարեանի աչքին, անտանելի ոչ թէ իր պարունակութեամբ, այլ իր պարզ տոկայութեամբ: